


15838

891.99  
7-35





ՄԵՐՈՒԺԱՆ ՊԱՐՍԱՄԵԱՆ

ԲԱՆԱՍԵՂԾԻՆ ՍԻՐՏԸ

2003



1910  
Կ. ՊՈՒԼԻՍ

Сорт



ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ ՍԻՐՏԸ

891.99  
 7-35  
 W

ՄԵՐՈՒԹԱՆ ՊԱՐԱՄՄԱՆ

ՆՈՑՆ ՀՆՂԻՆԱԿԷՆ

ԱՆՐՋԱՆՔ (Բ...)	1904	5	դր.
ՊԱՏՐԱՆՔԻ ԾԱՂԻԿՆԵՐ	1908	5	»
ՔՐԻՋԱՆՔԷՄ	1908	4	»
ԵՓՐԱՏԻՆ ԶՈՂԵՐԸ (Ք...)	1908		
ԱՊՏԻԼ ՀԱՄԻՏ Բ. (Ն...)	1909	1	»
ԲԱՆԱՍԵՂԾԻՆ ՍԻՐՏԸ (Բ...)	1910	6	դր.

**ԲԱՆԱՍԵՂԾԻՆ ՍԻՐՏԸ**

1001  
 326

- ԲԱՆԱՍԵՂԾԻՆ ՍԻՐՏԸ ✧
- ԿԱՐՄԵՐ ԼԱՐԵՐ ✧ ✧ ✧
- ԱՐՑՈՒՆՔՆԵՐ ✧ ✧ ✧
- ՍԱՐՈՒՌՆԵՐ ✧ ✧ ✧
- ՄՏԵՐԻՄ ՊԱՀԵՐ ✧ ✧ ✧
- ԱՇԽԱՐՀԻԿ ԵՐԳԵՐ ✧ ✧



1910  
 Հրատարակիչ Տպագրիչ  
 ՕՆՆԻԿ ԲԱՐՍԵՂԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ  
 ՂԱՆԱԹԻԱ - Կ. ՊՈՒՍ



## ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ ՍԻՐՏԸ

Ի

Լիարուսնի յանկուցիչ գիւեք մըն էր տեսլային.—  
Քրիշէնա իր խորունկ անըջանքէն ըստփիւսած,  
ինքնիրենը կը խօսէր.— «Կը կարծէի որ երկրին  
էն լուազոյն էակը, դրախսածին, սիգապանձ,

Մարդն է միայն. եւ սակայն, է՞ն, սխալած եմ եղեր :  
Հեռուներէն կը տեսնեմ գէջ ծաղիկը լօթիւսին  
Որ կը բարձի գիւեքուան սիւքին շունչէն մտերեր.  
Միւսներուն պէս բնա գոյութիւն մը չէ ոսին :

Տերեւերը կը սկսին բացուիլ լուսնին ոսկեքոր  
Նշոյլներուն սակ շարոս, ու ես նայուածքս չեմ կրնար,  
Բաժնել իրմէ. չէ՛ երկրիս վրայ չիկայ բան մը որ  
Անոր նման նուրբ թլլայ ու անոր պէս դիւքավառ» :

Յետոյ յանկարձ որոտեց.— «Ինչո՞ւ համար ես՝ աստուած՝  
Չը հնարեմ անքերի արարած մը գեղակուռ,  
Ինչ որ է քսում լօթիւսը ծաղիկներուն մէջ բացուած :  
Լօթի՛ւս, չննաղ կոյսի մը վերածուելով քո՛վս եկուր...» :

## II

Իբրեւ թէ թոյլ թեւեր ծիծեռնակին օդայած  
Իբե՛ն հպած ըլլային, խռովեցաւ շուրճ իսկայն,  
Անօրացաւ խաւարք, ու աւելի պօպըղաց  
Լուսինը որ երկինգէն կը ծորէր լոյսն իր սօգոյն :

Ու մութին մէջ թռչուններն ճա՛հ աւելի հոգեխռով  
Սիրեցեցին. ամէն բան, ինչ մը ետքը լուրթեան  
Խոր գիրկին մէջ սուգուեցաւ... : Քրիշե՛նայի խօսով՝  
Լօթիւն եղաւ ազիկ մը նրբամարմին, աննրման :

Գեղեցկութեան. շնորհի խստումն էր ան ամբողջ,  
Իր հասակով գեղակե՛տ, ոգորիի նրմանող,  
Կարծես անմահ, զգումանոյ՛ւ աստուածացո՛ւմն էր կընոջ,—  
Ի՛ճէալը անուրջին, եւ բազինը լուսաւոյ :

Աստուածը իսկ հիացաւ այս զգլխիչ էակին.  
— «Մինչեւ հիմա լինե՛րուն ծաղիկն էիր, ըսաւ ան,  
Ասկէ վերջը խորհուրդիս ծաղիկն եղի՛ր սարսուզին» :  
Ազգիկն ըսկսաւ խօսիլ. ձայնը կարծես ամառուան

Մեղմ շունկն էր սիւճե՛րուն, թթեւաւունչ, սիրանագ,  
Որո՛նք յանախ կուգային հայի մարմնին յօթիւսին.  
— «Ըսէ՛, ինձի հծծեց, ի՛նչ բնակարան պիտի տես,  
Գուն որ, Տէ՛ր իմ, էակ մը շինեցիր զիս մարդկային :

Մի՛ն տո՛նար թէ համբոյրը խօյ հովերուն հրպանին  
Սարսուռ կուտար արմատիս եւ տրեւե՛րս կը գոցէր.  
Կը վախճայի ամպրոպէն. մերթիկէն մոյգին,  
Որո՛տմէն ու սապէն, մթնոլորտէն թօնաբեր :

Կը սո՛սկայի նոյնիսկ ջերմ ճարագայթէն Հրա՛սին,  
Հին խառնուածքս պահե՛ր եմ, թէ՛ւ փոխուած զիս գտնես.  
Արդե՛տք հէ՛ր զիս դուն պիտի ապրեցընես, ա՛հ, Տէ՛ր իմ... :  
Քրիշե՛նաւ աչքերը վեր բարձրացոյց մե՛տակէզ.

Ու դիտելով երկնային լոյսեր ջինջ հարցուց ան.  
— «Կ՛ուզէ՛ս ապրիլ լեռներուն կասարները բարձրաբերձ» :  
— «Տէ՛ր իմ, հոն ձիւն, փոքորիկ ու սառույց կայ, կը վախճան» :  
— «Լաւ, կ՛ուզէ՛ս որ բիւրեղէ ապարանք մը լուսայեղձ,

Քեզի համար կանգնել տամ, ալիքներուն մէջ ծովուն» :  
— «Ձուրե՛րուն սակ հրէ՛ներ, օձեր կ՛ապրին դիւական» :  
— «Կ՛ուզէ՛ս երթալ բնակիլ սրէքներուն մէջ հեռուն» :  
— «Քամիները ամէն ժամ սրէքներուն կ՛ըստանան» :

— «Ուրե՛մն քեզի ի՛նչ ընեմ, ո՛վ դուն ծաղիկ մարմնացած.  
Էլ լորայի մթասուեր բարայրներուն մէջ որբան  
Ճգնաւորներ կ՛ապրին, գոհ, այս աշխարհին է՛նք քրած.  
Կ՛ուզէ՛ս դուն ալ հաստատուիլ անոնց միջեւ յալիքեան» :

— «Հոն շատ մութ է, ա՛հ, Տէ՛ր իմ» : Քրիշե՛նա խորհեցաւ  
Ձեռներուն մէջ առնելով իր գուլար յոգնաբեկ  
Սչե՛րուն մէջ սրտմութեան վայրագ ամպրոպ մը անցաւ  
Մինչդեռ կոյսը դողա՛նար՝ իր մարմինը դիւրաբե՛ք,

Գէպի իրեն ցըցելով որոշումին կ'սպասէր :  
Տեսիլի պէս խուսափուկ, գոյութիւնով ծաղկին  
Գեռ անբասիր սիրսն անոր ոչինչ կ'զգար, ո՛չ իսկ սէր,  
Բացի խայթող երկիւղէն սարսուռներուն ցաւազին :

## III

Արեւոյսը կը սկսի իր ծորանուս սուսակի  
Շառայլովը երփներփել զազաթները լեռներուն,  
Ու կապոյտին բարձունքէն երկիցնէն է որ կը հակի  
Մեծաբանիս անպերուն բացումներէն լրթագոյն :

Լինին ջուրերը բոյոր ու խուրձերը պամպուին  
Ծածկուեցան կարծես թէ շղարշով մը ոսկեման,  
Կռունկները կապածիւր. տաւեղները խմբովին,  
Լինին տուրջը երգեցին իրենց երգը առտուան :

Մարապուներն անտառին. սիրամարգները յոխորս  
Իրենց սարբեր ձայներով անոնց երգը կրկնեցին.  
Եւ այդ պահուն երկնային երգակցութեան մը մէջ յորդ,  
Մարդու ձայն մը կը հծծէր, դաճնութիւնով օղածին,

Ընկերացած բնարին, անուշ երգ մը ներդաճակ :  
Քրիշէնա արթնցաւ. ու շեշտով մը կարեվէր,  
— «Վալմիֆին է, կակազեց, բանասեղծը որ հիմակ  
Արեւոյսը՝ երգելով՝ ողջունելու է ելեր» :

Օղին մէջը քրքրուն երգը դադրեցաւ յանկարծ,  
Կնենիները ծածկող ծաղիկներուն վարդագոյն  
Եւ քանձախիտ տերեւէ վարագոյրը երեաց.  
Ու Վալմիֆի երեցաւ, մարգարէի մը հանգոյն :

Երբոր տեսաւ յօրիւրը կերպափոխուած. հո՛ն մէկէն  
Յափեցալուած բովուեցաւ այդ կնոջմէն մոզական,  
Եւ ակամայ վար ինկաւ նուագարանը ձեռնէն,  
Ու կեցաւ հոտ ֆարացած, անխօս, անշարժ, անկենդան,

Քրիշէնա իբրեւ թէ արձանացուցած քլլար... :  
Յետոյ ձայնեց ֆերթողին. — «Սքափէ՛ քու ցնորֆեղ,  
Ինձի պատմէ՛, Վալմիֆի՛, հիացումը խանդավառ» :  
— «Կը սիրեմ զայն, հեծկրլաց. թող որ դիտեմ զինքը գէթ...» :

Միակ բառն էր զոր ձրճար արտասանել Վալմիֆի,  
Միակ բառը քրքրուն, որուն իմաստը գիտէր,  
Բառ մը այնքան գրաւիչ, որուն կ'ըլլան միտք գերի,  
Տեղի տալով իր բովին հրապուրտ ու սարբեր :

Քրիշէնայի դէմքը փայլասակեց հրճուազին.  
— «Զմայլելի դիցունի՛, քեզի լարմար ոչ մէկ տեղ  
Օրբուան մը զսայ ես... տեղաւորուէ՛ ֆերթողին  
Սիրին խորը հիւստանչ, գեղեցկութեամբը խելայեղ...» :

Եւ Վալմիֆի դողդողաց. — «Սն, կը սիրեմ» գոչելով :  
Քրիշէնայի կամքը առաջնորդեց կոյսը լուս,  
Բանասեղծին սիրտին մէջ, զոր թափանցիկ, հոգեբով  
Յիւրեղի սը դիւթանքին վերածած էր հեշտալուր :

## IV

Իրեն միայն սահմանուած սրբավայրէն ներս մտաւ  
 Հրապուրոտ աղջիկը հանդարտէն, ամօթխած,  
 Սակայն երբոր նայեցաւ Վալմիֆիի պարզ, անբաւ  
 Յայտնուց մէջը սիրտին, անձկութիւնով սարսուռաց :

Կարծես ձմրան սառնաւունջ քամին էր որ կ'որոտար  
 Անեղազոյ, փոքրեկոտ սառնամանիք մը հսկայ.  
 Գոյնը նեւած, դողալով, Քրիշէնա սենդահար,  
 Չայնին է՛ն մեղմ շեշտերով՝ ուր իր հոգին պահուած կայ՝

— «Մտրմնացեալրդ դուն ծաղիկ, րսաւ կոյսին ժայտէն,  
 Բանասեղծին սիրտէ՛ն ալ կ'ահաբեկիս սարսուռուն.  
 Ձիւնածաղիկէն ալ փափուկ, աւելի նուրբ բոյրերէն,  
 Իտէպոս'մը կնոջ երանաւէտ գիծերուն » :

— «Տէ՛ր իմ, յարեց աղջիկը, արհաւիրէն սարսափած  
 Աս ի՞նչ տեսակ տեղ է որ յատկացուցիր յօթիւսին,  
 Այս սիրտին մէջ կը տեսնեմ խորխորաներ մեծաբաց,  
 Աս զագաթներ ձիւնապատ անտառներու լեռնային » :

Նոյն ասեւ ես կը տեսնեմ խորութիւնները ծովուն,  
 Էակներով լեփլեցուն արհաւրալից, այլամկակ,  
 Մերկայոյց ու յորձնուտ սթէրները մութրուն  
 Եւ խոռոչներն ալ մրթին էլլօրայի ընդարձակ :

Վայրագ նիշեր կան մարդու, որոտմներ կայծակի,  
 Աս տամներ հոգեկան բոլորովին ուրուային  
 Եւ անոնց բով ամէն բան, իրերը իսկ փանափի  
 Կ'ետեւեփին սիրտին մէջ այս եզական կերթողին » :

Բայց իմաստուն ասուածը՝ Քրիշէնա խօսեցաւ.  
 — « Ո՛վ դուն ծաղիկ մարմնացած, ոչ մէկ բանէ մի վախնար,  
 Վալմիֆիի օրտին մէջ եթէ ձիւնի բանձրախաւ  
 Կուտակներ կան, դուն անոնց հուրքը եղիր մեծալատ,

Աս հալեցուր զարնային զաղջ շունչովդ ամէնքն ալ.  
 Եթէ ջուրեր կան խորունկ, տեպ ժայռերով բոլորուն,  
 Մարգարիսը դուն եղիր անոնց սակը շողափայլ,  
 Կամ կապոյտը ձիւնալանջ փրփրաղէզ ալբերուն » :

Սթէրներ կան եթէ հոն, չոր ամայի ու հեռու,  
 Իրջանկութեան ծաղիկներ սփռէ՛ անդուլ ոսկեծիր,  
 Եթէ այն տեղ հանդիպիս էլլօրական խորտերու.  
 Եւ կամ մոայլ մութերու, ծիրանեվատ շողն եղի՛ր.

Ճանա՛նչն եղիր յուսաւէտ, հառազայ՛րը արեւուն,  
 Հոն փեթրտէ՛ յոյս-փունջը երազներուդ նրբառէջ,  
 Խաղաղութեան ու յոյսի, ապագայի փողփողուն,  
 Փառքին ջահը վառէ՛ դուն բանասեղծին սիրտին մէջ » :

սս

3266

II

ԿԱՐՄԻՐ ԼԱՐԵՐ



## ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ

Վիրաւոր, հէք, աննախաջ ու իրաւու անծանօթ,  
Քիրկ գիրկի հոս պառկա՛ծ էք, մարտիրոսներ հայութեան,  
Սմէնեղ ալ զօհ քանդումին, խառնիխուռըն, մահահոտ.  
Հողին սակ հո՛ս, հիլ արդեօք մէկը չունի սիրական :

Մէյ մէկ կաթիլ ծրծած էք մեր ամէնուս արիւնէն.  
Յեխոս բունծե՛ր սեւանո՛ծ, եւ շարաւով քաքաւուն,  
Տարալուծած էք ամբողջ, փստեցուցած ցրտէն,  
Սարդուն մէջ ինչ աղուոր բան որ ապրած է, գեղերփուն :

Անոնց զանկը խոռոչներ շինած էք դուք, սե՛ւ հողեր,  
Ու կուրծքերնին վանդակներ, ոսկորներէ կազմուած,  
Անոնց աչր փորած էք, աչր որ լո՛յս էր բորեր,  
Ահեղասարր բնութեան ո՛վ գործիչներ անասուած :

Դուք ձմեռուան սոսկոււր փոխանցած էք մեռելին,  
Ու շատ անգամ արցունքին բոցէ շիրերն հրանիւք  
Զլացած էք սանելու մինչեւ խորր անդունդին  
Տախցնելու համար հո՛ն մածնող ցուրտ կողերնուդ :

Սաղայն նորէն ամէնք ալ ծունկի եկէ՛ք հողին վրայ,  
 Ու արցունքով քջեցէ՛ք մահուան դաշտը այս անհուն,  
 Իրենց հոգին թող վառի, խանդաղասի, քրթրո՞ւյ,  
 Իրենց հոգին թող խայսա՞յ երկինքին մէջ այս պահուն :

Ծունկի եկէ՛ք ամէնք ալ, աղօթեցէ՛ք բարձրաձայն,  
 Ազատութեան ռազմերգը դառնեցելով անդադար,  
 Այս զոհերը թող ապրին մենէ՛ ետքն ալ, յաւիտեա՞ն,  
 Եւ թող պատեն չայտութեան Սուգն ու Փառքը դար է դար :

30 Յուլիս 1908



## Շ Ն Չ Ե Ա Կ

Վերէն արիւն չը հոսիր, գոցուած է ան վերջապէս,  
 Երկար ասէն հզօնեցան զայն խնամել փափկօրէն,  
 Իմ հորիզոնս՝ լերգացած արիւնի լին էր կարծես,  
 Ու գինովի պէս էի այդ մահաբոյր կարմիրէն :

Վարժ մասներով հին վերինս խառնեցեն : Այլապէս  
 Դեռ չարդերուն, սարսուռի, կոտորածի աշխարհէն  
 Արիւնի հետք մը պիտի քակուէ՛ր ետէս,  
 Սուրբներով պատանձուած եւ դողալով զաղտօրէն,

Ու հոգիիս վիրապէն՝ ուր հին վրէժս կը խորհար,  
 Սպանացայ մերթիկն ան խոյս տուած է հրլու,  
 Եւ նոր կեանքի համերգը կ'այրէ շքուննս անդադար :

Վերէն արիւն չը հոսիր, օ՞հ, գոցուած է հինա ան,  
 Բայց այդ վերին սպին լոկ կը բաւէ զիս ժխտութեան,  
 Ատելութեա՞ն մասնելու, վերինս հին ցա՛րը լալու :

27 Օգոս. 1908



## Ո Ր Ո Վ Ն Ե Տ Ե Ի . . .

Որովհետեւ հաւասարութեան սկզբունքը կը բարոզէի.  
Եօրեկան հրէժ մըն էի անոնց աչքին. այնպէս որ,  
Սարսափահար կը դողային ներկայութենէս...  
Կալանաւորեցին զիս ու ձեռքերս երկաթէ  
Անցանող ճնշիչ գործիքի մը մէջ անցուցին :  
Յետոյ քանի մը ավիսներ Կեդրոնական բանտին մէջ  
Ցախն տունին արհաւիրելը պատահելով մարմինս,  
Շոգեմաւ դրին՝ պահապանով մը վիստին.  
Դէպի մութ երկիր մը, դէպի բերդի մը դժոխքին մէջ  
Նետելու համար զիս. ինչո՞ւ, զիսէ՛ք,  
Որովհետեւ Հաւասարութեան սկզբունքը բարոզած էի :

Որովհետեւ Արդարութեան երկինքին մանանան կ'երազէի.  
Ձէին կրնար զիս քաղաքին մէջ պահել ան-արտոյա...  
Շոգեմաւին մէջն եւ լան. պահապանիս հետ որ կը խորդայ.  
Ոսկերէս վար կը խուժէ շորաներու երկաթաոս նիակարան.  
Մովուն վրայ, ժայռի մը մօտ խարսխուած նաւերնիս  
Փոքորիկին նուազումին կը ապաստէ,  
Ճամբայ իյնալու եւ սանելու համար զիս

Հոգիներու եւ յոյսերու կառավարանին մէջ,  
Ռոովնեսեւ Արդարութեան երկինքին մանանան երազած էի :

Եւ որովնեսեւ Արդարութեան ամբոսեան մասնուակել կը փորձէի,  
Իմ արիւնոս եւ ջղատարուռ ձեռքերովս,  
Հայութեան երազներուն ազանովութիւնը քանդող  
Սեւ վրիժառութեան կմախային ուրուակսնները  
Երեւկայութեան մէջ պարել կուսային շարունակ :  
Ծովին վրայ ես, կէս գիշերուան զովութիւնն է որ  
Շամանդաղային սարուռներ կը պըքսցնէ երակներուս մէջ :  
Գասակներս սեւցեր են սեղմումներէն մարմնակործան,  
Եւ ուսերս ալ կորացեր են, կուրծքս կը հեւայ շարքսներէ ի վեր.  
Ռոովնեսեւ Ազատութեան ամբոսեան մասնուակել փորձած էի :

Ռոովնեսեւ բարութեան ճառագայթները արեւել կը սենչայի,  
Չայնս ո՛չ ոք կ'ուզէ լսել, ու ընդհակառակը,  
Աչխերս գոցել կը ջանային, որպէսզի լոյսին  
Յոցերանգ, կարմիր երանութիւնը չը սեսնեմ,  
Հաբուխը սիրեսիս՝ որ կը պողթկար անդադար,  
Վէտուվեան լավաներու հեղուկ ասպասակութիւնովը :  
Բայց պահապանս կը խորդայ միտք քիչ մը հետուն,  
Կը պաղատիմ որ փրցնէ ձեռնակապը, շղթաները,  
Ծովուն վրայ ինչէն կրնար վախճալ,  
Արդէն չէր սեսներ որ ալ ուժս կ'ոգեւաւրէր :

Լուսինը ոսկիէ բիւրացոյ գնդակի մը պէս գիշերուան այդ պահուն  
Ծովուն անհանդարտ ալիքներուն վրայ կ'ոսոսուէր :  
Ու ձեռնակապերս, որոնք մզ գիտէ ո՛րքան ճերմակներու,  
Եւ մզ գիտէ ո՛րքան աւազակներու դասակին քրտնալէն ժանգո-  
սած են,

Հիմա ոսկիս սակ ինկամ՝ արհամարհնով կը նայիմ իրենց.  
Ձեռքերս կապուցած են եւ պաղ երկարը  
Սեւ խոր ակուններ փորած է միտիս վրայ,  
Ռոովնեսեւ ազգիս իրաւունքը պաշտպանել ուզէր էի :

Շոգեւնալին կամրջակին վրայէն,  
Կը դիտեմ հետուն պահականաւ սը.  
Որ կ'ոսկեգոծուի, կը փայլի, կը շողայ լուսինին սակ.  
Եւ որ արեւելեան եղեմին պէս կը ժպտի ինձի մեքուօրէն.  
Մինակ եմ կամրջակին վրայ. նաւը կը զատնի, կ'օրօրուի ջուրին  
վրայ.

Վարք անկուկը կը խորունկնայ. ջրեղէն երախի սարսախովը,  
Կը փորձեմ սոսում մը ընել, մինչեւ պահականաւ.  
Մինչեւ այդ փրկութեան հանգրուանը հասնելու համար, լողալով.  
Բազուկներս օդին մէջ սկար. անգոր ձեւը մը կը գծեն,  
Ու յետոյ կ'իյնան նորէն վար, ուժապաւ, խոնջօրէն.  
Սակումով կ'զգամ թէ թեւերս չեն կրնար սենչանքիս իրակաւա-  
նացոյ մը դիւրացնել.  
Թեւերս իրենց առջի վարժութիւնը կ'արանյուցած են :

Տասնամումս կը ստոյգնէ արդէն բմբած էութիւնս.  
Արիւն չը քալեր երակներուս մէջ, աչխերս չեն կրնար մայիլ հետուն,  
Թեւերուս շարժակնութիւնը զանաւարուած է.  
Ձը կրնայ հասնելու անկարողութիւնը միտքս աւելի կը շարշարէ.  
Մինչեւ կէս նամբան երթալ, յետոյ օգնութիւնն պտտալ,  
Վատօրէն, անմիտէն թեւակին յանձնուիլ նորէն,  
Հոգիս կ'այտահարի եւ բիբերս կը պաղին հեցնեսէ.  
Ակոսներս դազողի մը շուաններուն պէս կը կունչեն,  
Ա՛հ, որովնեսեւ չեմ կրնար շարժում մը ընել :

Ռոովնեսեւ չեմ կրնար շարժում մը ընել.

Ծովերու վրայ հսկող ու ցռուկը դէպի ազատութեան հովերուն  
սուղ,

Ոսկեգօծ հնկայական պահականաւ ար պայտսանելու համար.

Կը սարսըռամ գիւտերաքափառ, գերեզմանային բուի մը պէս.

Տեսնել եւ չկարենա՛լ մօտենայ, ապրիլ ու չկարենա՛լ հասնիլ.

Սուրի փայլուն շեղի մը կը փնտռեմ յօռտելու համար իրանս,

Զեռներս, ոտներս ջարդելու համար,

Ռոնք մը չեն կրնար բարեբար շարժում մը բնել.

Պահականաւր դիմացս հրաճի մը պէս կ'աստուածանայ, կ'իտէ-  
անայ.

Ու ես բնդվզեցուցիչ յուսահատութեան քափով մը,

Գետինէն կը վերցընեմ ձեռնակապս ու շղթաներս,

Եւ կը սանիմ պահապանիս.—

«Գասակիս ու ոտներուս անցո՛ւր նուէն, կ'աղերեսեմ,

Շնորհակալ եմ, այսօրանը կը բաւէ :

15 Սեպտ. 1908

## ՅԵՂԻՍ ԱՊԱԳԱՆ

— Ինչնու կ'ուրա դեռ, ու կը գալարուիս սարսափով, սուզով,  
Տակա ին աչկեղ իրենց արիւնի լինը չեն պարպեր,  
Արդեօք կուրծիդ սակ անեստանելի, բայց տեղախըռով,  
Ուրիշ ցաւեր կան դեռ անբուժելի, զոր մեք չենք տեսներ :

Եկո՛ւր հաւաքեմ նուրբ սպիտակներու մէջ ոսկեղուագ,  
Ցառուփղ, կիրիւղ ու վրէժներուղ արցունքներն առաք,  
Ցեռոյ ծիածանն երկարեմ աղուոր քարփչկներուղ սակ,  
Օսմանեան սիրոյ ու արդարութեան ծիածանն անգայք :

Ինչնու կուրա դեռ. չը լսեցիր որ ասկէ մինչեւ Վան,  
Ու անկէ մինչեւ Անի եւ Սասուն, Զէյթուն եւ Կարին,  
Նոր արեւու մը հանանչներովը յուսաորուեցան,  
Եւ իմ դրօշիս լայն ծածանքները իրե՛նց կ'երկարին :

Զը լսեցիր որ Թուրք եւ Հայ զիրար կը ողջագուրեն,  
Ու իրենց նախկին ասելութիւններն մոռցած վերջապէս,  
Շեփորիս ձայնին հմայով արբիւն ու կարօտեմ,  
Նոր հրճուանքներու սարսուռով կ'այրին խարոյկներու պէս.

Օ՞հ, չը տեսնու որ ոսկերդ կաշկանդող շղթաներն երկաթ,  
Որոնք օձերու նման բու մբերուդ շուրջը սողացին,  
Ազատագրուվի Արծիրը անեղ բայց երանակաթ  
Փրցուց ու սարա նախանքի մը մէջ խօլ, պերածին :

Ազատամարտիկ բու ցնորհներդ իրականացան,  
Ու արիւնը գար բու զաւակներդ հոսեցին, գիտես,  
Փրկութեան կարմիր արշալոյսներու ավերոջ փոխուեցան,  
Նոր, երանաբուր, արեւելոսփառ ու շողակնազէս :

Եկուր համբուրէ՛ հակառու խոնջած, պարսառուն, անկեանք,  
Ու բու հայաշունչ զգուանկներովրդ ուժ տուր հոգիիս,  
Եկու՛ր նոր այգուն ծիրանիին մէջ փաթտուինք երթա՛նք,  
Եւ նոր ցոյքերու մէջ բարխենք մաւայլ, հե՛՛ք Հայրենիքին :

Ու բու մեծ ցեղիդ նահասակներուն սուրբ անիւններէն,  
Մեր երջանկութեան արցունքներովը քրծած սանաւներ,  
Փառքի սանաւներ պիտի կորոզուին կապաւորէն,  
Ուր Յաղթանակին ասրուաններն ալ պիտի վառին դեռ :

Ա՛խ, ինչն կուրս սակտին սուգովդ եղերամայրի,  
Ուրուականներուդ սեւ որիները, բուերը բափուր,  
Վանէ՛, հալածէ՛ ու ձեռներդ մեզի երկարած, բարի,  
Մեր նակասագրին, Յոյսին ռազմերգը այլեւս հնչեցու՛ր,

Ու եկուր սրբեմ դրօշիս ծայրովն արցունքներդ վերջին :

== Բայց ինչ է աւ. ինչ է աւ քանձը վիտար որ

Կը քրջարէ մտտացումին այգին շուրջ,  
Որուն ետեւ իմին կարմիր, անաւոր,  
Անցեալ կեանքս արիւնած է դիւաշունչ :

Ու հանդարտած մոլեգնութիւնս կը ցըցուի,  
Գեհեկային վրէժով մը զբառուած,  
Հայնոյելու, անիծելու ծարաւի,  
Կրմբոսանայ Մեծ Ուժին դէմ անասուած :

Այդ ուժին դէմ յաղթանարուած՝ կեանքս մեծ,  
Աւա՛ղ քերէս այլափոխուի թիւրօրէն,  
Կորուցընէ քերէս ինչ որ հայաստեղծ  
Ազատամարտն երկնեց անցեալ դարերէն :

Հիասթափու՛մն է որ անա ժպիտին  
Կը յաջորդէ, գինովութեան պահէն վերջ,  
Գիտակցութիւնս վերադարձած՝ կ'ընկուզիմ  
Նորէն անիւլ ասելութեանս ծովին մէջ :

16 Սեպտ. 1906

## Ձ Ի Ի Ն Ի Ն

Դո՛ւն ամբըծուրեան խորհրդանրեան,  
Որ կը պսուսփս երկիրս վրայ,  
Կ'ասեմ քեզ այսօր, կ'ասեմ քեզ այնձան,  
Որ ներմակդ աչքիս ալ սեւ կ'երեւայ :

Սովէն, ջարդերէն կը ոգեւարի,  
Իմ հէ՛ք մեծ ցեղրս, մերկ ու օրահաս,  
Եւ դուն աւելի կանուխ այս տարի,  
Դո՛ւն ալ քու կարգիդ սարսափ կը տեղաս :

Մարդկային բանդիչ, բարդ եղես ներուն,  
Կը միացընես քու տարեային,  
Անգուք, ոնրապարս ցուրտդ սրտփուն,  
Գեհեհնի՛ շուեան, բուերուն ոգին :

Գոռացէ՛ք հովեր ու փոքորիկներ,  
Ու ձիւն, նիզակներդ կախէ սառոյցէ,  
Դուն ալ, մարդկուրթին, դիտէ անտարբեր,  
Եւ բող Ասուած ալ վերը յօսանջէ :

## ԿԱՐՄԻՐ ԵՐԱԶԸ

Քաւեփափուկ աղուպիեսուրէ  
Անկողինին վրայ,  
Երբոր յանկարձ արթնցաւ  
Երեք անգամ կաղկանձեց,  
Երեք անգամ ոռնաց ան :  
Լամբարները լոյսի սեղ աբիւն կը ծորէին,  
Ու Իսպանանի շիկագոյն գորգերը բոլոր,  
Մորթուած մարդերու լերկացած արխունով  
Կը փայլէին, կը փայլէին :  
Յոսորագոյն սնդուսի  
Լայնարձակ գիւեհագգեսին փաթսուած,  
Ուսերուն վրայ արհայական ծիրանին,  
Ունչըր ցրցած կորամամակ,  
Ակնաները կրնրսէլէն,  
Եւ մօրուր ձեռքին մէջ,  
Աւերակներու վրայէն ֆայելու վարժուած  
Ելլիջըզարնակ մեծ բորենին  
Քաւեհուելով, սողալով գնաց մինչեւ պատուհան :  
Դուրսը արհաւիրքը խաւարին :

Մածնող աղջամուղջը մթառոյգ,  
 Քառսային քանձորուքիս ններով,  
 Երկինն ու երկիրը իրարու կը խառնէր,  
 Թխտուած եղեռներու զարհուրանքի մը մէջ :  
 Լուսփունր պղծուած էր :  
 Ու կայսերական հարեւին  
 Մեծ արաքը անասնաղէմ,  
 Այդ անզգայ պահապանը հեծեսանքի դուռներուն,  
 Գիւային աղապատանով վաքսուեցաւ Հիւանդ Մարդուն :  
 Ու անոր խենթեցած, արիւնայեղջ ջիղերը,  
 Ու անոր այսամարի տրամադրութիւնները  
 Բուժելու, մեղմացնելու համար,  
 Իրարու ետեւէ բուեց  
 Ամբողջ հարէվին կլիները հրաւազեղ,  
 Ու պարզեց, կարմիր օրթունքներուն մէջէն  
 Ինքնայատուկ գեղեցկութիւնները անոնց ամէնուն :  
 Բայց այս բոլորին անտարբեր  
 Է՞ս հրեց իր աւագ ներքինին,  
 Ու վախնալով, սարսափելով  
 Ինքնիրմէ եւ դուրսի մուրէն,  
 Գնաց անկողին նետուեցաւ նորէն,  
 Շնչասպառ ու յուսամաս :

... Մեռելները իրենց գերեզմանաբարերը շալկած,  
 Ցատոււի եւ մուկնութեան հրախաղութիւններով,  
 Դէպի իր ո՞րջը կ'առաջանային,  
 Ու ջուրերուն սակէն, ուռեցած անկենդան մարմիններ,  
 Գլուխնին ցաւագինօրէն տատանելէն,  
 Դէպի Բորսի կը յողային :  
 Գլխասուած-մանուկներ,  
 Եւ կոտորածէն խելագարած Հայեր,

Բռունցքնին պրկած, դէպի իրեն կը կարկառէին  
 Դժոխքին կրակները յաւերժական :  
 Սքնոյրտին մէջ կը պայքէին հետզհետէ  
 Վրէժի ու ասելութեան ուռմբները կայծակնարձակ,  
 Եւ ֆանդումի, անկումի ոգին  
 Կը փոքորէր, կը դղրդէր Քեօսկը հիւնէն :  
 Ան գիշեր փունին մէջ երեք անգամ ոռնաց,  
 Երեք անգամ կարմիր մարդը կաղկանձեց,  
 Եւ սեւածին հսկող ներքինին,  
 Լսեց խղղուկ ձայնը դարուս Մեծ Խենթին, որ կ'ըսէր,  
 Իր տագնապիչ երազին մէջ.—  
 «Ջարդեցէ՛ք, ջարդեցէ՛ք սա ուրուականները բոլոր,  
 Թո՛ղ ես միմակ մնամ աշխարհիս վրայ իմ շուքիս հետ : »

20 Յունուար 1999

## ԱՅԴ ՕՐԵՆՔԸ

— «Տէր դասաւոր, վստահօրէն  
Համոզուեցէ՛ք,

Թէ բնա զէնք չեմ պարպած.

Եւ թէ նկուղի մը մէջ կծկրած

Վախճանին եմ սպասեր :

Քառասուն կիներ վկայ են բաւժիս,

Քառասուն կիներ լաւ գիտեն :»

— «Լուէ՛, դասապարսոււմ ես,

Անօգո՛ւս է, անօգո՛ւս,

Ո՛րչափ բարբառցես,

Այնքան կը դառնանք անգուրք :»

Ու Հայր կ'ուզէր շարունակել դեռ

Իր պաշտպանութիւնը արդար,

Երբ կռուփի մը ծանրութեան

Սարսափը իջաւ իր ուսին վրան :

— «Անխաւ էք, տէ՛ր դասաւոր,

Լաւ քննեցէք :

Եթէ դուք Ալլանին կը հաւատաք,  
Հաւատաքէ՛ք նաեւ իմ խօսքիս,  
Խնայեցէ՛ք իմ կեանքիս :  
Գնդակ մը իսկ չեմ պարպած,  
Թո՛ղ կայծակը ձեր վրէժը ինձ լուծէ,  
Եթէ կը ստեմ, եթէ կը խաբեմ ձեզ :

Եւ իր աղաչանքները բոլոր,  
Աւագի վրայ նետուած սերմերու պէս,  
Գասաւորին զգացումներու ժայռին վրայ  
Ո՛չ մէկ գրութեան, արգահասանքի  
Ծաղիկ կը փոսեցնէին :  
Անողոք, անսարքեր,  
Չուզելով լսել ո՛չ մէկ խօսք անկէ,  
Իր ակնոցը հանելով կոր փրէն,  
Հրամայեց դռնապանին,  
Որ սանի զայն :

Կամուրջին գլուխը, ան առտուն,  
Ան սեւ առտուն,  
Կախաղանին եռոսանին  
Գէպի երկի՛նք կ'երկարէր :  
Եղբական ու երկար  
Ճերմակ ժայիկը հագցրնելով  
Անմեղ Հայուն,  
Անոր աչքին առջեւ կորողեցին  
Մեռելական խաչափայտը  
Քաղաքակրթուած մարդկութեան :  
Չայնը մարած էր Հայուն,  
Շունչ չէր մնացեր վրան,

Ու արցունքները, շիք շիք  
Անոր սօգոյն այսերէն վար հոռելով  
Մինչեւ ոտները կը սողային :  
Թէն քաջ, բայց սարսափած էր  
Ու ընդվզած,  
Որովհետեւ անմեղ էր,  
Որովհետեւ ոչ մէկ զնդակ արձակած էր :

Չուանր անցուցին վիզին,  
Ու դանիւնը դժոխային  
Երբ արոր կը քաշէր  
Անոր ոտներուն քակէն,  
Շառաչումով ինկաւ գետին,  
Հայուն մարմինը դժբաղդ :  
Չուանր փրքած էր :  
Իրարու երես նայեցան ամէնքն ալ...  
Զգաց սառապող մարդը որ  
Ո՛չ մէկուն սիրքը, աւա՛ղ,  
Կ'այլայլի :  
Իր հոգին ելեւէջները կրեց  
Ծովի մը փոթորկոտ  
Որ իր ալիքներուն բաւերը  
Կը ցրցէ ժայռերն ի վեր :  
Ու երբունքները կափկափելով  
Մոնչեց ան. —  
«Իսլամական օրէնք մը կայ,  
Կախաղանին համար,  
Որ երբ չուանր փրքի,  
Մահապարսն անպարս կ'արձակուի» :  
Նոր չուան մը բերին :  
Պէտք էր անպատճառ  
Կախել զայն, պէտք էր հօնէ՛ր

Հայուն դիակը այդ փայտէն :  
 Պէտք էր որ աւերակներուն վրայ  
 Քարծրանար, բրգանար  
 Ուրիշ դիակ մըն ալ,  
 Պէտք էր Հայ մըն ալ կախուէր,  
 Ա՛յնքան իսլամներու հետ :

Եւ անն, չարաւուրտէն,  
 Չուանը փրքաւ նորէն,  
 Ու մարմինը շախչախուելով  
 Գանալիժեցան դարձեալ,  
 Կախադանէն վար :  
 Մարդկութիւնը՝ աւելի չար՝  
 Կը սրբագրէր կարծես  
 Քմահանո՛յքը նակասագիրին :  
 Այս անգամ ալ հեծեծագին  
 Հայր պաղատեցաւ կրկին. —  
 «Օրէ՛նքը, օրէնքը, դուք չէ՛ք յիշեր  
 Չեր օրէնքը :»  
 Այն ասեմ բորբոսած, ընդհանուր դասախազը,  
 Ու վկայ էր մահացումին,  
 Որոնաց բարձրաձայն  
 Քովի ոստիկաններուն. —  
 «Քերէ՛ք, աւելի հաստ չուան մը բերէ՛ք,  
 Չեզի՛ կ'ըսեմ, ինչնու կեցեր կը նայիք,  
 Այդ օրէնքը, ձեզի՛ կ'ըսեմ,  
 Այդ օրէնքը իսլամներու համար է լոկ :»

III

Ա Ր Յ Ա Ի Ն Ք Ն Ե Ր

## ՊՈՒՏՏԱՅԻՆ ԱՐՅՈՒՆՔՆԵՐԸ

Փոռոս ու ծակած վերակուն ուսին,  
Չախ ձեռքով բռնած յախտեցական  
Սեւաթոյր եւ կոռս անօթ մը ոսին  
Աջէն ալ կախած գաւազանն երկայն,

Գլխուն մազերը բունկերուն փակած  
Ներեցումէն ալ աչկերը փարփառ,  
Հինայանայի Պուսսան երկնաբազձ  
Օր մը քարոզէ կը վերադառնար :

Ֆօ՞ Սամանայի բարձունքին վրայ՝  
Վեց երկինքներուն ամպերուն շնո՞ս մօտ,  
Իր նումարսութեան ձայնը մեծակայ  
Հնչեցուցած էր այնքան հմայո՞ս :

Ծննդավայրին մօտեցաւ երբոր  
Մակաղայի այդ մարգարէն յանկարծ  
Իր նզնաւորի ձգտումներով խոր,  
Համբուն եզերքը սպեւանար մնաց :

Կին մը սեսած էր ան՝ գերմարդկային  
 Բուն գեղեցկութեան ցոլքը ապանով,  
 Եզականօրէն հրա իրող կի՛ն,  
 Ամբողջ պննուած մեհեւանդներով :

Քաճակի նման բացուած, ոսկեյեռ,  
 Շրթունքներ ունէր նուրբ ու ցանկալից,  
 Ջուր վերջալոյսը վարդերանգեր էր,  
 Ճանանչներուր հիր, բոսորագիծ :

Իր երկնապարգէւ հոգին դողըրդաց,  
 Ինք՝ քարոզիչը անձնուրացութեան,  
 Յոռեսես, սժգոյն ու առանձնակեաց  
 Սախեաներու հպարտ վանական :

Մահայանայի անյաղթ, անմուր,  
 Այդ վսեմ հինան իր մորթին վրայ  
 Սարսուռ մը ըզզաց յոյզի հեշօրօր,  
 Ուր սկաւր կամփին ուժը կը հեւայ :

Մահը ըլլալ կ'ուզէր՝ խմելու համար  
 Ամբողջ ծորանուտ վայելքը ցնծուն,  
 Որ կը ջրվիժէր այդ բաժակէն վար,  
 Անձանօթ կիրքի բոյրերով լեցուն :

Իր ծարաւահիւծ, ամբիծ, վշահար,  
 Շրթունքք կ'այրէր մեղքի ծարաւէն.  
 Մահը ըլլալ կ'ուզէր՝ սիրելու համար  
 Այդ կին—ծաղիկը այնքան ձիւնեղէն :

» Պչրոտ մարմինիդ բուրումներն ամէն,  
 » Կը խնկարկուիս, մե՛ղկ, ցնորագին,  
 » Բո՛յր կը քրքրիս, հեշտավառօրէն,  
 » Միսէ ծաղի՛կը սիրոյ պարսէզին :

» Կեանքի զիւերին երջանիկ անուրջ,  
 » Ո՛վ դուն մարմնացած դիւական ոգի,  
 » Թարթիչներուդ տակ հանդարտ, անմուռնչ,  
 » Աղամին վիշտը կարծես կը պառկի :

» Նուրբ քաղարին մէջ լանչիդ ընդզոգուած,  
 » Թերեսս հրայրոտ կոկոններ փքթին,  
 » Գաղջ գգուանքներուն տունչով ցողամած,  
 » Ու համբոյրներու կրօնով մթին » :

Եւ ընդվըզումէն, վախէն ցնորած,  
 Ուրիւններուն պէս չը մտածելուն,  
 Ջրզգալուն համար, ուստե՛ն գնաց  
 Գանգէսին շուրջը քապառիլ խոնուն :

Անապասային լուրսեան մը մէջ,  
 Ուր գետին ձայնը միայն կը խորոյայ,  
 Թարակաթայի սրտուրթիւնն անվերջ  
 Կը քեւապարէր ջուրերուն վրայ :

Աղկիոններուն տուր կ'երեւար,  
 Ժայռերէն հոսող մութին խորերէն :

Պուսայ գլուխը կախած դեպի վար,  
Լացաւ միս մինակ հոն երկարօրէն :

- » Մեռնիլ, ա՛հ, մեռնիլ, նիրվանայանալ,
- » Երկինքին անհուն գիրկը երթալ բիւ,
- » Առանց սեչանքի, ցաւի իսրահալ,
- » Նիրվանայանալ, մեռնիլ, ա՛հ, մեռնիլ... :

- » Բաժնուիլ կեանքի բոյոր հոգերէն,
- » Բնաւ չխորհիլ, երջանիկ ըլլալ,
- » Առանց ցանկութեան, խանդավառօրէն
- » Նիրվանայանա՛լ, նիրվանայանա՛լ...» :

. . . . .

Պրահմանները՝ երբ մարգարիտներ  
Քսան նոյն առտուն, շուրջը Քանգէսին,  
Տարակուսելով ու մտաւեւեռ.—  
» Թերեւս Պուսայի արցունքն է », ըսին :

23 Սեպտ. 1907

## ԵՂԻԱՅԻՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

Մանկութեանրդ խարխափուն, անգիտակից օրերուն,  
Ո՛րքան լացիր, հով գիտէ, ո՛վ պատանի եղիւս.  
Կեանքը բնաւ չնանչցած ու դեռ չտպրած, արդէն դուն,  
Կրկայիւր թէ աշխարհը ծուղակ մըն է անգեղեայ :

Յետոյ քիչ քիչ աւելի դառն ու ցաւոտ երեցաւ.  
Տղայական իղձերու, յաղթանակի ու միտքի  
Պարագ հոգե՛ր ունեցար, դեռ չունեցած ո՛չ մէկ ցաւ,  
Վիճք մը որ լուրջ ըլլայ գէթ, որմէ ամպրոպներ ժայթքի :

Երկինքդ արեւ չունեցաւ, ո՛չ ալ հոգիդ՝ արշալոյս,  
Խոր մութի մէջ սուգուեցար, երիտասարդ եղիւս,  
Նիրվանայէն հմայուած, իսրավարակ, մահախայզ,  
Զը թողուցիր որ վրադ այգուն ցոլփեր սեղայ :

Աչքերդ յառած անձամօք հորիզոնի մը անտես,  
Քանկրդ լեցո՛ւն խորհուրդով, բախտուեցար հոս ու հոն,  
Առանձնացած խուցիկ մէջ, լացի՛ր, լացիր տղու պէս,  
Անյուսութեան գիճովի թարթափանճովդ անկանոն :

Սւելին բարձր նախրեցիր, միսփիղ թելովն արծուաթիո,  
Դժգոհ, յանդուզն ուղեւո՛ր, ո՛վ չափանաս եղիա,  
Կամ փոխուելու էր աշխարհն, որպէսզի դո՛ւն ապրէիր,  
Եւ կամ պէտք էր ըզզայիր թէ քու սարմինդ կը դողայ :

Ու սառապող մարդկութեան սուգը հազամ, սքսմաբեկ,  
Վիւեմուական խոռվիով նուիրուեցար նինային,  
Անդուլ լացիւր Ֆօին պէս, չը ժպեցնւր դուն երբեք,  
Սչեերդ մէյ մէկ փոս շինամ՝ ուր երազներդ կը թաղուին :

Վերջին անգամ երբ զգուած՝ այս ցաւասանչ աշխարհէն  
Ողբերգական կերպով մը վերջ կը դնես քու կեանքիդ,  
Եւ երբ քեզի տարածած վրադ մոմե՛ր կը վառեն,  
Իրաւցրնէ՛ կ'երթաս հոն՝ ուր ապրած էր վէս հոգիդ :

Սառնացած այդ վիճակիդ մէջ կը տեսնեն որ մոայլ  
Բիբերուդ խորն արցունքի ջինջ կաթիլ մը կը շողայ,  
Որ այտերուդ վրայէն վար կը սահի անայլայլ.  
Անդրաշխարհէն ալ կուլաս, ո՛վ դուն մեռած եղիա :

## IV

Ս Ա Ր Ս Ո Ւ Ի Ռ Ն Ե Ր

## ԼԱՅՈՂՆԵՐԸ

Մեռելոցի առսու մրն է անաբե,  
Սեւեր հագած կին մը սիրուն, գեղանի,  
Դեռ նոր գոցուած շիրիւի մը վրայ սեւ,  
Երկարօրէն կը հեծկըլայ գողունի :

Գրեթեզմանին վերեւ ուռին վարսաւոր  
Իր ձանձրոյթը կը կաթկըթէ սարսրուն.  
Աւեանավար հովեր, կոծեր, ո՛ղբ բոյոր,  
Եղբերքը կ'ողբան ցնցող մահերուն :

Թաղծութիւն մը կը սաւառնի իւրապօր.  
Ու կ'իմն է որ միշտ գլխահակ կը հեծէ՛,  
Իր նայուածքը միսած գեսնին մէջ բունծէ :

Էւ անձրեւոտ օրուան ցաւով իւրաւէտ  
Ռուին կ'ուլայ, գլուխը կախ, կ'նոջ հետ,  
Դեռ նոր գոցուած գրեթեզմանին վրայ լուռ :

## Վ Ի Լ Ա Ն Է Լ

Կը ծիծրփայ, կը վիլակի  
 Քանձը վժիակը պատուհանիս,  
 Որ կը ցանկ գոյնն ելակի :

Ու կը դիտեմ ես կողմնակի  
 Նուրբ լոյսը որ բոլոր չորս դիս,  
 Կը ծիծրփայ, կը վիլակի :

Կը կախաւ բոլորակի  
 Արեւոյսը նանանչերիզ,  
 Որ կը ցանկ գոյնն ելակի :

Ու արեւը, ցնցուղ շողփի,  
 Աւրոզը շուշան, վարդ ու նարկիս,  
 Կը ծիծրփայ, կը վիլակի :

Անհուն ծաղիկը երկինքի,  
 Յորդաւառայլ, բոսորագիծ,  
 Որ կը ցանկ գոյնն ելակի :

Թանձր վիժակը պատահանիս,  
 Լոյս կ'անձրեւէ բոլոր չորսպիս,  
 Կը ծփծրփայ. կը վիլակի.  
 Ու կը ցանէ, գոյնն ելակի :

14 Օգոս. 1907

## Ա Ն Ջ Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Պզտիկ կուգայ ուղեղրս խառնակուսակ անդոնին,  
 Վայրագ կարօքը ունիմ սարաշխարհի իրերուն.  
 Միջոցները չափելու մոլուցեմով մը ջղային,  
 Դէպի բարձրերն ելլելու խոյանմ'ով մը մարմրուն,  
 Պզտիկ կուգայ ուղեղրս խառնակուսակ անդոնին :

Պզտիկ կուգայ միջոցը սուտանումիս երազին,  
 Աւելի վեր մազլելու իդձեր կըզգամ լանջփիս սակ,  
 Տիեզերքը շատ անձուկ. ու բարձրերն ալ շատ ոսին,  
 Դէպի անձայր խորքերը իջնել կ'ուզեմ անյոսակ,  
 Պզտիկ կուգայ միջոցը սուտանումիս երազին :

Պզտիկ կուգայ ամէն բան, միտքս ալ. սիրսս ալ ապալեր.  
 Ունայն, ունայն թերափներ, միտքս նոյն տեղն էմ, նոյն հոգին,  
 Պարսպ ջանքեր, վրէպներ, ու յուզումի փայլակներ,  
 Արժարձունք մեզակէզ ասրուսանի կրակին,  
 Պզտիկ կուգայ ամէն բան, միտքս ալ, սիրսս ալ ապալեր :

7 Յունուար 1908

## ԱԼԵԿՈՄՈՒԹԻՒՆ

Կոհակներ կը բրգահան, կը կանգնին,  
Յեսոյ ամբողջ կը փերուին ուժգնաբար.  
Ծովին վրայ արհաւիրքի ունայնին,  
Եւ հովերը սրոնք կ'ոռնան անդադար :

Ամպերն իրար կը հալածեն, կը գոռան,  
Թառափները դէպի ցամաք կ'ըջապեն,  
Մերթիկն է որ կը շաշէ մոլեկան  
Խաբիսիներուն ըսպառնալով հեռուէն :

Փետուրի պէս շոգեմար կը դողայ.  
Շուրջը հեղուկ պարապնող'մը ջուրին,  
Անդունդներու երախներէն անխնայ  
Երկինքէն վեր շարունակող ծովն ուժգին :

Քայփայտ'ւմն է որ կ'ըսկսի կայմերուն.  
Նաւազներ, համբողջներն ալ միասին,  
Նաւակներուն խորն ընկղմած, վախերնուն,  
Կ'ոգեկոչեն բարութիւնը Յիսուսին :

Յորձանքները յետոյ կ'առնեն կը սահին.  
Յոյսի, մահուան շաղապասու մն է վայրագ.  
Փոքորիկը կը սասկանայ, դիւային  
Շառաչներով որոտալով շարունակ :

Ոսկի հսկայ նետի մը պէս երկինքէն  
Կա'յծակն է որ կը սողոսկի ջուրին մէջ.  
Ամպահալած դղրդումներ միշտ կ'երգեն  
Գեհեհային դժոխերգը մահաւէջ :

Վերջալոյսին յերդ բոսորն է ծիրանի,  
Որ բեմամուտ հեղուկի մը պէս եկեր  
Ծովին ըմբոս ավերուն հետ կը լուծուի,  
Երկներփելով մակերեսը մտերեր :

Նա ի բեկոր չէ մնացեր. ամէն բան  
Մխրնուած է սուազուսի մէջ գետնին,  
Ո՛չ ալ մարդու նիչեր, խղրուկ, անկենդան  
Արձագանգը կը սարածէ իր չորսդին :

Անդդախոր ծովին վրայ կապարէ,  
Վերջալոյսը երբոր հեռո՛ւն կը մարի,  
Երբոր լուրը թեւասարած կը սիրէ  
Երկինքին սակ գոգաւորուած կամարի,

Մութը կ'իջնէ գործ ամպերէն վար շուտ շուտ  
Սուգի ֆոյի պէս ծածկելով զոհերուն  
Անհնչացած մարմինները անօգուտ,  
Փոքորիկին տամէն վերջ հայհայուն :

## ՄԱՐԱՊԵՏՆԵՐԸ

Գունաս, նիհար, կմախային էակներ՝  
Մարապետներն երազուն,  
Հոգեւարքի՛ր անկողնի մը հովն ի վեր,  
Աղօթեցին օրն ի բուն :

Վաղը ուրիշ հիւանդ մը հոն պիտի գայ,  
Յայտող օրն ալ ուրիշներ.  
Մարապետներն միշտ բնային, անըզգայ,  
Մահիճներուն հովն ի վեր,

Պիտի հսկեն կամ անբարբառ աղօթեն  
Առանց լացի, մտաբո՛ւն,  
Վարագոյրին ծակիսիքներուն ետեւէն  
Ըսպասելով արեւուն :

Իրենց աչքին սակ կը ծիրին շատ մարդեր,  
Սկեպսիկն իսկ կը փոխուի,  
Անոնք՝ առանց զգայութեան դիւրասուեր.  
Կիներ՝ առանց հոգիի :

Նայուածներնին կը սամկանայ, կը քրջի,  
կարծես վիճեր կ'ըստօրէն,  
Հայանցուսր թեւաբախող թռիչի  
Վայրկենածին, օղեղէն,

Կը կարծես թէ ուրիշներուն ցան է որ  
Զիրենի սխուր քրած է,  
Դպկոս, տգոյն մարապէսներ սգաւոր  
Զուրկ մեռնելու քախիծէ :

Իրենց գիրկը օթեւաններ հիւանդի.  
Որոնք կեանքէն կը խորշին,  
Շունչերնէն՝ խուճկ, աչքերնէն սուգ կը կաթի.  
Հող կը հոսի մասներնին :

Հին վրէժներ կը լուծեն հոն, մահուան մօտ,  
Բժիշկը իսկ կ'այլալի,  
Սնոնց սիրքը ինքնամոռաց, անկարօտ  
Թանգարաններ մեռելի :

Ճերմակ կէտր որ կը շողայ վրանին  
Եւ սելին մէջ կը ձիւնէ,  
Կուսափայլ, ջինջ, աղանակեայ, ամպային  
Իրենց գլխուն թռչունն է :

12 Մարտ 1908

## Լ Ա Յ Ո Ղ Ա Ղ Ջ Ի Կ Ը

Զիւնաքոյր, աղուոր դասակը յենած՝  
Սնդուէ բարձին,  
Պատգամին մէջ, տունիս հիւս դիմաց,  
Կուլայ առանձին :

Վեր կ'առնէ ձեռքը ոսկի փոլէֆով  
Ծանրաբեռնուած,  
Ու բաւկինակը կը սանի դողով  
Իր աչքերուն քաց :

Պզտիկ, ծաղկայեռ ու ժանեկազարդ  
Թաւկինակն արդէն  
Այսերէն վնւր է սպրդեր, հանդարտ  
Երազայնօրէն :

Փափուկ աղջիկ մը, համակ վիպային,  
Կապոյտով գեղուն,  
Սեղմօրէն հագուած՝ կըզգացուի լանջին  
Ելելէն անհուն :

Կր դիտեմ զինքը իմ պատումանէս  
 եւ կը մեղքեամ.  
 Սյլապատեց ոգին եսիս մէջ կարծես  
 Կ'երգէ այս անգամ :

Բայց ան իր ձերմակ դասակը յենամ՝  
 Սնդուտ բարձին,  
 Պատեցամին մէջ, միտեց անըջայա՛ծ,  
 Կուլայ առանձին :

Միտքիս բռնիչներ կուտամ որ երբայ  
 Անոր կուրծքին տակ,  
 Հասկրնալու քէ ինչն անիկա  
 Կուլայ սիրունակ :

Խիղճի խնայքն ունի մերժած ըլլալուն  
 Սէր մը ինքնակոչ,  
 Առտոպեղական կիրճով հալըրլուն,  
 Յանկուրիւն ամբողջ :

... Ուրիտ պատեցանք ալ միտքէս անցան,  
 Երբ ան կատեցուց  
 Սանանքը գլխուն մագերուն դեղձան  
 Ու խոյ, հոգեցո՛ւնց,

Գորգին վրայէն վեր առաւ դեղին  
 Կողով գիրք մը նոր,  
 Եւ դարձուց շուտով Բարիգեան վէպին  
 Թերթերը բոլոր :

... Հիմա վստահ եմ քէ այդ գեղամոյն  
 Աղջիկը կուլար,  
 Վէպին մէջ մեռած որ եւ է սմոյն  
 Ժանի մը համար :

19 Մարտ 1908

## ՎԱՐԴԵՐՈՒՆ ՇԷՔԵԱԹԸ

Հոգեարքի յամբ ու սարսրագին  
Վայրկեանի մը մէջ Յիսուս կը կրբեր,  
Բարձունքին վրայ սեպ Գողգոթային.  
Իր խաչին գամուած՝ կը սանջուէր դեռ :

Ու կողէն հոսող աբիւնը կ'արմիր  
Անճեսանքի, երկնանրաւէր  
Քերովբէներու՝ բիւրեղ, ոսկեծիր  
Նուրբ բաժակներուն մէջ կը հաւաքուէր :

Երբեմն կը սուգուէր մարմանցին վրայ  
Բաժակներուն նիւթ փոկերէն՝ ծորուն  
Աբիւնը բոսոր Փրկիչին անմահ,  
Վարդեանգելով մարզը լեռներուն :

Մարմանցներն յանկարծ փոխուեցան բոլոր  
Բոքը, ծիրանավառ վարդի ոսկեթով.  
Ան օրէն ծլան վարդերը բոսոր,  
Յօղաբուրմ, սիրուն բօշ Եաբրակներով :

## ԾԱՂԻԿՆԵՐՈՒՆ ԹԱՂՈՒՄԸ

Ահախային նիւղերէն  
Թերթեր կ'իյնան քափանցիկ,  
Եթեասոյզ, օդեղէն,  
Ամբողջ չափրակ ու ծաղիկ :

Կը օրչպարեն յետոյ լո՛ւռ,  
Ջուրին վրայ օրչակայ,  
Ուր արեւուն ոսկեհուն  
Քմեաց շուր կը ծփայ :

Ալիքները փափկօրէն  
Շրթունքովնին լոյծ, ջուրէ,  
Կը համբուրեն, կ'օրօրեն  
Ի՛նչ ծաղիկ որ կ'անձրեւէ :

Եւ բեռնաւոր՝ գիրկերնին  
Ահախային փունջերով,  
Կ'առեւանգեն, կը սանին  
Ափովններուն շուրջն ու իով :

Կը չարչարեն սիրակոծ  
Գրգանքներով փրփրուն,  
Մինչեւ սունեն զոյնն անոնց,—  
Հոգի՛ն բախող քերթերուն :

Ալիքները կը բաղեն  
Իրենց գիրկին մէջ զանոնք,  
Յետոյ կ'երգեն դաւեօրէն,  
Յուրս մահերզը անողոք :

20 Ապրիլ 1908

## ՊԱՏՌՈՒԱԾ ՍԻՐԱՏՈՄՍ

Ճամբուս վրայ, անտառին մէջ ծառախիտ,  
Կապոյտ քուղթի կտրուանքներ զայ ես ...  
«Քեզ չզսայ», «բայց անպատճառ», «խենթի պէս»,

«Ձեմ քնանար» «... փոխած եմ զայն», «աներկմիտ»,  
«Օ՛հ, չը մոռնաս», «փնտռեցի՞», «հոգիէս»  
«Աննունօրէն», «դուն ինձի չափ», «մարմինիդ»...

Ի՛նչ դողացող մասներով ձեզ գրեցին,  
Ի՛նչ փայփայանք, ի՛նչ խայսանքներ մտածին,  
Ո՞վ գիտէ ի՛նչ սարակոյսներ ծածկեցիք,

Ի՛նչ արցունքներ, բաբախումներ փոխանցիկ,  
Չորս հովերուն ցրուած հէք քրքիկներ,  
Չէք գիտեր թէ ինչե՛ր ձեզի են յանձներ:

27 Ապրիլ 1908

## Դ Ա Ռ Ն Ո Ւ Թ Ի Ի Ն

Երբեմն աննրբան ցաւերս կուլայի,  
Ազուցուածքին մէջ դիւրին երգերու,  
Այսօր դժբնդակ հոգիս ամայի.  
Ո՛ժ չունի բնաւ իր վիշտը լալու :

Կարծես հինգ դարեր սանջուած եմ ես,  
Այնքան դառնօրէն սիրքս կ'արիւնի.  
Թաղել կ'ուզեմ զայն որ չըզգամ այսպէս.  
Թաղել՝ խոնջ զանկս ալ որ, ա՛հ, չի խորհի :

Զգացող ըլլալ ու քուիլ հողին,  
Ո՛տքը ցեխին մէջ, դիակոյտ ավտողջ,  
Տեսնել չարերը որ կը յաջողին,  
Ու բարին խաշուած, հէ՛հ, մահադողողջ :

Կը ժպտին երբոր, կուլամ ես անդին,  
Հեզնութեան դեղին քրիչն է անսանձ,  
Որ կը հետեւի իջնութեանս սուզին,—  
Պէ՛տ է չարչարուիմ, դժբաղդ եմ ծնած :

## Տ Ի Ե Ջ Ե Ր Ա Կ Ա Ն

Բաղեղի պէս քախիծն հոգիս է պատեր :

Այս իրիկուն թախապարոզ մարդկուրեան  
Ամբողջ լացը կը կոծկոծի աչքիս մէջ.  
Այս իրիկուն դիպարդի անկենդան  
Կոնչիւններ կ'ոգեւարին մահաւէջ :

Նոնիները կը սրտփան, կը զոփան.  
Անդունդին մէջ լայնափետեկ հեք սիրտիս,  
Յաւի դժոխներ կ'աստեակին, կ'ածխանան.  
Այս իրիկուն մի՛ մտեմաք ըսուերիս :

Ու մահառուն անվերապան մեղքերուն,  
Գրութիւնն է որ կը մուրայ սգաւոր.  
Այս իրիկուն ձեռքերուս մէջ սարսըռուն  
Ես կ'օրօրեմ որբութիւնը վիրաւոր :

Թիպապարսներ իրենց շորան փաշէլէն,  
Կուզան կ'անցնին իմ առջեւէս խմբովին.

Այս իրիկուն ճիւղերին խորհեւն  
Մեծ յոյեւուն պատրոյցներ կ'առ կայծին :

Եանվեական ինչ անողոք վնիոնե,  
Ապրիւ-մեռնիւ ծաղիկին պէս դիւթական,  
Եւ բալուն ալ փեթրսեցի այս գիւեւ,  
... Դեռ ճանչանք չէ վերջացեւ Մարդկութեան :

Պէտք է քանդել, փնտցընել՝ պէտք է ա՛լ,  
Սմբարսակներն ասուածակեւս բնութեան,  
Ու նոր Ոգի, ու նոր արիւն պէտք է սալ,  
Անըջասփիւռ քաղցրութիւններ մեզական :

Բոլոր սուգը եղեւակոծ մայրերուն,  
Այրիներուն սեւ դառնութիւնն ու ռիւեւ,  
Համասարած դժբաղդութիւնը Մարդուն  
Էութեանս մէջ լնացեւ են այս գիւեւ :

Բազեղի պէս քախիծն հոգիս է պատեր :

1 Նոյեմբեր 1909

## ԱՆՍՍ ՍԻՐՏՆ ԱՆՈՐ ...

Թոյնի սափոր մը. ջրվէժ սարունուի.  
Դարբնարան վրէժի կարմիր կայծակին.  
Աւեհեաց երկիր՝ որ կը ստորի,  
Ու արեւոյսներ որոնք կը ծաղին :

Հոգեկան յոյզի երանգապրնակ.  
Ծափի, ծիծաղի քափօրներ ցրնծուն.  
Մեծ հրայրներու վրնիս արծազանգ.  
Անդրազարձո՛ւ մը ձեր երազներուն :

Մտացած յոյսի լին մը անքափանց,  
Յետոյ յոյս մը որ ծիլ ծիլ կը ծաղկի,  
Շրջմոլիկ հուրի քաթառներ անսանձ,  
Ու զեղխութիւններ քնսհանոյ՜փի :

Բուեր սեւամաղձ, գուծկան եւ դժնեայ.  
Ու աղանիներ կաթնալսնջ, սիրուն,  
Մահուան շրտնակն է որ կը դողդրդայ,  
Ու երակներուն վրայ սէրերուն :

Ներհակ յորձերու հեղեղաս, սարափ.  
Ազբիւր մեղերու կարին հեճագաղձ  
Աննիւք մխացում, ոսկիի թերափ,  
Կամ բեւեռագիր ամբողջ առեղծուած :

Ահա՛ սիրեն անոր՝ զոր դուք չէք հանչցած :

10 Յունուար 1910

## Մ Ա Ր Դ Կ Ա Յ Ի Ն

Մեռած է ան. կը սիրէիր զայն ա՛յնքան.  
Գիտակցութիւնդ կորսնցուցած ես այսօր.  
Խենդ ես դարձած, որովհետեւ չ'ապրիր ան,  
Մարդ ես, կուլա՛ս դառնօրէն :

Մեռած է ան. կը պաշտէիր սիրակէզ,  
Շաբաթ մըն է արդէն անցած այն օրէն,  
Ոն՝ հողին սակ, դուն՝ կը չնչես, կը փալես,  
Մարդ ես՝ երբեմն կը խնդաս :

Կը ոսկրանայ մարմինն անոր գեղապանծ,  
Ծուէն ծուէն կը քերուի, կը փերի.  
Գուն երկրային հանդիմներէն զինովցած  
Մարդ ես՝ ալ չես յիշեր զայն :

Գոյութիւնը շոգիացեր է արագ,  
Ու կայծի մը հետքն է քորած սիրտիդ մէջ,  
2է՞ որ մարդ ես. — վա՛ս ես, չար ես ու վայրագ, —  
Տարիէ մը կը մտնա՛ս :

18 Յունուար 1910

## Ո Ճ Ի Ր

Գիտերները սեճեակիս մէջ են խուժեր,  
Ոյնքան խաւար կուպրանալով կը հոսի.  
Մութ կը ծորէ լամբարը իսկ լուսաչեր.  
Թանճարաբախիժ յաւերժութի՛ւն քառսի :

Կամաց կամաց սեւն աչքիս մէջ ալ սուգուած՝  
Կոպերուս հետ կ'եղբայրանայ, կը լուծուի,  
Ու ջիղերս, արդէն հիւանդ, դիւրազգած,  
Կը սարսափին եղեռներէն խաւարի :

Մեհեանները մէկիկ մէկիկ կը փլչին,—  
Հին ասուածներ երջանկութեան եւ յոյսի.  
Մըրթիկէն մեհահալած երազին  
Աւերակին վրայ ուսանձ կը հիւսուի :

Բռունցքներս ցրցած, անխոնջ, ոճաւէզ,  
Մութին վրայ կը հսկեմ ես թունալիւր,  
Սպասելով մինչեւ աստու, Յեղիս պէս,  
Լոյսի մը որ չի գար, աւանդ, չի ձլիր ... :

V

ՄՅԵՐԻՄ ՊԱՀԵՐ

Poésie de mystère et de secret,  
musique de confidence et de  
bouche à bouche.

JEAN DE GOURMONT

## ԵՐԱԶԷ ՄԸ Կ'ԱՐԹՆՆԱՄ . . .

Երազէ մը կ'արթննամ, գէտ երազէ մը անյոյս,  
Թեւեռս բացած կը շնչեմ մթութիւնը դիտական.  
Ու կը նետուիմ սեղանիս առջեւ նրկուն մինչեւ լոյս  
Գլուխս ձեռքիս մէջ առած, սպասելով առտուան :

Ցաւերու հետ առանձին, ա՛հ, առանձին եմ նորէն,  
Խօնչ է վիշտս, — չեմ գիտեր. բայց գոյութիւն ունի ան.  
Կը պտուսի ամէն տեղ կը թեւածէ պջրտէն,  
Անգղի մը շեղ, օղային թեւափումին նիւտ նրման :

Ուրուականի մը պէս ցուրտ, որ հիւանդոտ մէկ պահուող  
Արհաւիրում կը պղծէ լուսիւնը խորհուրդին,  
Եւ արցունքոտ աչքերով կը բլբլակնէ իր անգութ  
Չարագուտակ շտուերով, անհրապոյր ու մրթին,

Այս ցաւերը զիս այսպէս կը հալածեն սիրաբար,  
Որքան ուզեմ հեռանալ իրենց բովէն խորտէն,  
Այնքան անոնք բայլերուս կը հետեւին անդադաւ,  
Եւ կը հեզնեն պատշուր զոր մխացի հեռուէն :

Այս անօգուտ յարութեան կը յաջորդէ հրնուագին  
Անակնկալ խնծիդ մը վայրկեանական նոր յոյսի,  
Կը մխրճուիս անոր մէջ փնտրուելով հեռանքին  
Եղեմական սարսուռը, որ սիրտին մէջ կը հոսի... :

Բանաստեղծի խաբուսիկ այս երգերը սենցայոյզ,  
Փոփոխական ու ետքամ իրենց վազում գուպարի,  
Սրբապղծող միտումով կը հեռեն իղձերուս,  
Մեռ ցրնելով զգացող մանրը որ մէջըս կ'ապրի :

Գրչին տուած վայելքը կը ջնջուի դասնօրէն,  
Ու աննօտան հոգիիդ կախարդանքը կ'երկարի  
Մինչեւ այս յուռ խուցին մէջ ուր նայուածքներս կը պարեն  
Սպասումին մենաուր ձանձրոյթի կայրը վայրի :

22 Հոկտ. 1907

Հ Ո Գ Ե Կ . . .

Երբոր, կ'ըսեն, մարմինըս կազմալուծուի անկէնդան,  
Ու հողին սակ լոկ ափ մը անիւն մնայ մոխրագոյն,  
Հոգիս պիտի չը մեռնի, պիտի ապրի յաւիտեան,  
Ինչպէս գիծը շողիւնին երկինքի վառ լոյսերուն :

Խորհէ՛, իննի, սա սիրքս պիտի սմի, զոգանայ,  
Ու օրբունքներս հեռ սպիւրկ, որոնց համը ըզգացիր,  
Պիտի ցամփին, կծկուի խիներուն սակ ակումայ,  
Չունենալով ապրելու սափութիւնը կենսածիր :

Ջիղերս պիտի խաւսիս սուգը ծրծեն քանձաւացած,  
Փոխանակ, մէղկ, ըզգալու ծանրութիւնը իրանիդ,  
Եւ սառուցիկ գլուխս՝ կուրծքերուդ տեղ քախանցանց,  
Պիտի քաղէ բարձի մը վրայ յյնայ աներկմիս :

Աչքերս ցամքած լիներու պիտի անուտես նմանին,  
Որոնց բոցեղ նայուածքը պիտի ցնդի արգառեւ,  
Եւ թեւեւէս զալարուն երկու կնախք դիւային  
Պիտի մնայ փոսին մէջ ցո՛ւրս, անգորով, անառեւ :

Ուղեղս որ բանէնք սփռեց չորսդիդ մեկաբոր,  
 Լպրծուն, թաց ցեխին հետ պիտի լուծուի ցրտակէզ,  
 Պայթած զանկէս սուգուելով կամաց կամաց, մինչեւ որ  
 Մրուակի պէս պարպուի, շոգիանայ վերջապէս :

Երբոր այսպէս էութիւնս սարբալուծուի, հող դառնայ  
 երբոր, կ'ըսեսն, յոկ ափ մը անիւն մնայ՝ մարմինէս,  
 Հոգիս պիտի չը մեռնի, պիտի ապրի աներկբայ,  
 Ինչպէս կամօրն երկինքին, ինչպէս ցայգը լուսագէտ :

Բայց, ես, ըսէ՛, ինչ ընեմ, ես ի՞նչ ընեմ հոգիով, —  
 Աննիւթական հրնուանքի ոսկի ցոյ՛ մը հրակաթ, —  
 Առանց ձեռքի, Երբունքի, առանց աչքի սիրաթով,  
 Բայց հոգիով ո՞վ կ'ըցաւ ապրիլ՝ ինչպէս կ'ապրի մարդ ...

Սակայն պիտի տեսնայի բոլոր ուժովս աննուէր,  
 Որպէս զի սա իմ հոգիս թաղէին ցուրտ հողին տակ,  
 Եւ մարմինըս, անոր տեղ, անմահ ըլլաւ, միտ ապրէր,  
 Ա՛հ, իմ մարմինս չը մեռնէ՛ր Տիեզերքին պէս անփակ :

18 Նոյեմբեր 1903

## Կ Ա Ր Օ Տ

Յուրտ է չորս դիս, ցո՛ւրտ ամէն դի,  
 Ոչ իսկ լոյս մը վառած եմ հոս,  
 Թաւարն է որ կը փաթտուի  
 Մարմնիս՝ մութովն իր բանձրանոս :

Աչքերս ամուկ աւուցին պէս  
 Արցունք կուլան կաթիլ կաթիլ,  
 Ինձմէ ո՛րքան, ա՛հ, հեռուն ես,  
 Որ չեմ կրնար յուճին ժպիլ :

Չանոնք պահ մը գոցել կ'ուզեմ  
 Քեզ տեսնելու համար նորէն,  
 Թեւեղ բացած ու գեղաղէմ  
 Ինձի կուգաս հեռուններէն :

Շունչդ կարծես կը խմեմ, կա՛թ,  
 Երանութեան կաթը անուտ,  
 Ու իրանիդ խոնջ, խանդակաթ  
 Յուզումները կ'ըզգամ անյուտ :

Յնորք, երազ, յոյս մոլորուն,  
Այս ամէնէն ալ պատճառներ են. —  
Կ'ուզեմ անոր նայուածքներուն  
**Շողքը ձքծել անյազօրէն !**

Պատուհանիս առջեւ մրրին  
Կ'երթամ յանկարծ, աղոճոր Իննիս,  
Նայուածքս կ'ուղղեմ յուրընթացին՝  
Զոր կը դիտես այս վայրկեանիս :

9 Դեկտ. 1907

## Մ Ա Տ Ն Ե Ր Դ

Երկարած ձեռնդ ե՛ս քաշեմ, իմ հեռախոյզ ձեռքերէս,  
Որոնք կ'ըզզան այրուցքը նրբաբանդակ մասներուդ,  
Մասներդ որոնք կը շողան քաղցրուն սակ հրակէզ,  
Զմեռուխ, յակիւնք, կարկենան, ամբողջ կայծեր բոցանուս :

Ա՛հ, չեմ ուզեր յիշել ես քնայալար բայց անյազ  
Ու կասկածոս սիրողի վերլուծումներդ անգորով.  
Մասներդ սիրիս մէջ միամ կը քննէիր շարունակ  
Մութ անկիւնները անոր պրպրտելէն ծաւերով :

Երբ ալ յոգնած իմ սիրէս դուրս քաշեցիր ձեռնդ ամբիծ,  
Ապուրիւնով դիտեցի եղունգներուդ քնքարքար,  
Գաղտնիքով ծայրերուն վարդազոյնը խօյազիծ.—  
Սիրիս դեռ քարմ արիւնին կարմիր հետքերը բոլոր :

13 Փետր. 1908

## Ա Չ Ք Ե Ր Դ

Յօնֆերուդ նուրբ բաղեղին սակ թաւարծի,  
Աչֆերուդ զոյգ լինենք է որ կը փռուին,  
Ուր նայուածքիդ լոյս հմայքը կը յածի, —  
Միսթիֆական խօլ թռչունը ծովային :

Ինչ որ ունիս անձիդ վրայ կախարդող,  
Այդ լինեուն մէջն են թափեր կամովին,  
Վերապահած գգուանքներդ իսկ հեռուող,  
Հիմակուրքն անոնց մէջէն կ'զգացուին :

Ժպիտդ անոնց այգն է պայծառ եւ ցնծուն,  
Ու սխուքիւնդ՝ վերջալոյսին պէս սրտում,  
Մտուային շուրթեր կուսայ լինեուն,  
Յօնֆերուդ նուրբ բաղեղին՝ սակ ցօղաքում :

**ԵՐԿՈՒ ՔՈՅՐԵՐԸ**

Երկու այլակներ սնուց էակներ.  
Իրենց մարմինը արեւն է կերտեր :

Մէկը Իննիւն է, Միւսը Նիւնէր,  
Ոչ մէկ գիծ զիրար կը մասնէ յուէս :

Մէկը ծաղիկն է կոյս աննիւթութեան,  
Երկրորդը՝ կիրիւն է, յորդ, յարսասան :

Երկու ծայրայեղ բեւեռներ՝ անոնք.  
Մէկը սենչախոյզ, միւսը անոնոց :

Մէկը երգելի գիտէ շարունակ,  
Միւսը վայելիք ներշնչել անյազ :

Երկու՛ն ալ շունչիս փայփայանքն ունին.  
Արցունքով երգած եմ ես հոգիներին :

Մտախառ յուսնին բաժակն է ոսկի,  
Երկրորդը՝ հուրհոս կրակ խառոյկի :

Ի՛նչպէս ես սիրեմ զիրենք միասին,  
Մէկն ալ չեմ կրնար զոնել միւսին :

Թէեւ կը մոռնամ մէկը միւսին հով,  
Սակայն կը սիրեմ խանդաղասանով :

Աւր մէկը կ'ընեմ երազի ընկեր,  
Երկրորդն ալ կուռք ցանկահրաւեր :

22 Ապրիլ 1908

## Պ Ա Տ Ա Ս Ի Ա Ն Ս

Տիկին L. Գ. Բ., Եւզեր.

«Ինչո՞ւ քնարնիդ մէկ յար ունենայ...»

Կը գրէք ինձի :

Հարցում մը, Տիկին, որով միտս հիմայ

Շատ չարչարեցի :

Կապոյտ, հոտաւէտ ձեր սիրագորով,

Աղուոր նամակին,

Կը պատասխանեմ ոտանաւորով

Յարգելի Տիկին :

Երբոր ըզգացի թէ մասներուս տակ

Քնար մը ունիմ,

Որ պիտի երգէր յոյզերս բովանդակ

Յաւերս մտերիմ,

Շուտով ըսկրայ ես մէկիկ մէկիկ

Փրցրնել անոր,

Ամբողջ պրկումով յարեմ երգեցիկ

Թրքաւումով նոր :

Ինչպէս շուշանին քերքերը ձիւնոս  
Փեքքեր էի,  
Զգայութեան մը զոհուած անձանօք,  
Քնայի գերի :

Ինծի շա՛ս անուշ, նուրբ չը թուեցան  
Լաւերը անեղծ,  
Մինակ մէկ հասր հնչուն, գեղաձայն  
Սիրքս գրաւեց :

Առաջին անգամ հպումներուն շակ  
Անվարժմասներուն,  
Մինակ ա՛ս լարը՝ երգեց ներդաւնակ  
Տաղ մը գեղանիւն :

Ասոր համար է անս՛ նր, Տիկին,  
Իմ հոգիս կուլայ,  
Միակ անձնական ու երազագին  
Լարի մը վրայ :

Զայն մը կը բաւէ լոկ յուզումնավար  
Թէեւ սարաղէմ,  
Զայն մը կը բաւէ քնարիս համար,  
Որպէս զի երգեմ :

### 2 Մայիս 1908

Յ. Գ.— Կէ Երբեք Տէկէն, որ Լուսնային  
Զեր աշխատ յարգի  
Նախնային երբ. Նշուայ որ երբեք  
Ըստե՛ս Իսրայիլ :

## Հ Ն Չ Ե Ա Կ

Սէրերու վառ  
Հորիզանից  
Ո՛վ երկնափառ  
Արեւ հոգին :

Յանեցիր վար  
Անգայս շողփից  
Երկնապարար  
Լոյսէ շողին :

Ու անձանձիւր  
Վերէն վրառ  
Կեանք ցօղեցիր,

Ծիրանաթեւ  
Ու կուսանազ  
Սիրո՛յ արեւ :

### 22 Մայիս 1908

## ՔԵԶ ՇԵՌՈՒԷՆ...

Քեզ հեռուէն շատ աւելի կը սիրեմ.  
Միտէ ծաղիկ, անիրական ու երազ.  
Դուն միտքիս մէջ ամբողջ հոգի՛ կը դառնաս.  
Փափուկ դէմքդ կ'արփիանայ մութին դէմ.  
Ժպիտներէդ զարուհները կը փքրին,  
Նոյնիսկ ձայնէդ շօթեցական նուագի  
Թրքրուումը կը փնջուի, կը ծաղկի.  
Ինչ որ ունիս դուն հոս մէջրդ մարդկային.  
Կ'անգայտանայ, կ'աստուածանայ քաղցրօրէն.  
Ու մարմինէն անշատելով քեզ, Իննիս,  
Նուիրական սրբանօթը պաշտումիս,  
Քեզի անգոյ դարձնելով, հեռուէն.  
Այսպէս երազ, քեզ աւելի կը սիրեմ :

## Հ Ր Դ Ե Շ

Պատեցաւէն եկո՛ւր դիտեմք միասին,  
Հրդեհը սա մեր անկիւնի տուներուն.  
Բոցի կարմիր ժապաւէններ կ'եկարին,  
Ու կը ցայտեն խուրձ խուրձ կայծեր վառ վրունց,  
Աւտոպցնցուղ շարքուանէն հրդեհին :

Կ'ոսկեգօծուին մուխին ամպերը դժնեայ,  
Ճարհատելով գերանները վար կ'իյնան.  
Փլուզոււմ է որ կ'սկսի այլ հիւնայ,  
Մըսկոււնը ժայթոզ ջուրին մոյեկան,  
Աւերակին հոգին յետոյ կը վսայ :

Դուն անբսգիտ, երկրաբնակ՝ Քերովբէ,  
Որ դիտելով նիւթին մանր կը շխրիս,  
Չեմք երկարէ՛ հակիսիս որ բո՛ց կը ժայթէ,  
Եւ որպէս զի մարես կրակը գանկիս,  
Անոր վրայ արցունքներդ սրբակէ՛ :

VI

ԱՇԽԱՐՀԻԿ ԵՐԳԵՐ

Il rêvera partout à la  
chaleur du sein.

ALFRED DE VIGNY

## Մ Ի Ա Յ Ն Ք Ե Չ Ի

Սենեակդ երթանք փակուիցն հիմա, առանձին,  
Պատահանիդ փեղկը շուտով գոցելով,  
Որպէս զի հոն, լուսթեան մէջ ծամերով,  
Միայն քեզի՛ շնչեմ ես :

Մի՛ սասանսիր, համբոյրներով քնածին,  
Կեանքը ապրինք անվերադարձ պահերուն,  
Որպէս զի հոն, մութին խորը խարխափուն,  
Միայն քեզի՛ զրկեմ ես :

Սենեակիդ մէջ անուշ հոտեր կ'ըզգացուին,  
Մարմնիդ բոյրը, քերեսն անոց, անպարփակ,  
Երթանք, Նինե՛ք, որպէս զի, հոն միս միմակ,  
Միայն քեզի՛ պաշտեմ ես :

Ու սիրողի աչքերս՝ փակուած՝ սիրուածին  
Հեռագրգիտ երջանկութեամբը առլի,  
Գիրկիդ մէջը երազեմ հոն, որպէս զի  
Միայն քեզի՛ սեռեմ ես :

## ԱՆԱՌԱԿ ՏԵՍԻԼՔ

Երբեմն միտքիս մէջ նրկարչի մը պէս,  
Կը մերկացընեմ քեզի անարգել,  
Քանի որ այնքան դժուար է ըզքեզ  
Խելայեղօրէն միտս մերկացընել :

Աչքերուդ պչրող կիսուածուսէն զաս,  
Ուր հիրիկն անդուլ երանգներ կուլայ,  
Անակնկալին հանոյքն անաղաւթ,  
Տարբեր հեռանքներ կը զսնեմ հիմայ :

Երբոր վեր կ'առնեմ ֆոզը շապիկիդ,  
Երկու հաւքայներ կը տեսնեմ ներմակ,  
Ռոնք բբուկնին հակած՝ անբրբիք,  
Ու կծկըսած ալ, կ'երազեն համակ :

Վարք, դեռ վարք, կոնքիդ հեռական  
Սահանքներն են որ կը զանավիժին,  
Հրապոյրներուդ մեղկ նիակարան,  
Թափանցկութեամբը ձիւնածաղիկին :

Ու կը շփոթիմ տեսնելով կիւսի  
Մերկուքիւնը յորդ մարմնիդ ըզգլիւիչ,  
Եւ աչքերս գոց, այսպէս մեկուսի  
Տենչանքիս նուրբէն կը հայիմ քիչ քիչ :

Քիրկըրդ բաց, Նինէ՛ք, գիրկըրդ բաց նուէն,  
—Քանի որ այնքան դժուար է, գիտե՛մ,  
Քեզ մերկացընել խելայեղօրէն,  
Որպէս զի սա խենթ երազը վանեմ :

7 Հոկտ. 1905

## ԼԻՆԱ ՎԱՆՏԷՐ-ՆՈՒԹ

Շուտանակե՛րս մարմնին վրայ մանկական,  
Անուշ դէմքը կը նկարուի տեսլային.  
Ու ժպիտը, շափրակներով հոտեան՝  
Թօշ ծաղիկն է որ կը փքթի յամբովին  
Երբոր կ'երգէ Պօզասի մէջ հնչածայն՝

L'amour c'est l'esperance  
L'amour c'est l'avenir...

Իր աչքերուն ասրուանէն արձակուող  
Վառ բոցերը անկարեկիր, սիրակայծ՝  
Կը հրդեհեն ներկաներուն սիրն անբող  
Վարագաթել ձեռներն երկինք ամբարձած՝  
Երբոր կ'երգէ Պօզասի մէջ հեշտուող՝

L'amour c'est l'esperance  
L'amour c'est l'avenir...

Մարդ ըլլալէ կը դադրի ան, դէպի վե՛ր  
Կը սլանայ, կ'իտէանայ անմարմին.  
Իր սրբունէն երանութեան շուրջներ

Շարժումներէն կիրքի յայդեր կը փամուխն,  
Երբոր կ'երգէ Պօզասի մէջ անձնուէր՝

L'amour c'est l'esperance

L'amour c'est l'avenir...

Անգլազնապան մայեօին մէջ պահուած կին,  
Դաւենակաւոր գիծերովը խանդակաք,  
Ու յանկուցիչ ժպիսը միշտ շրթունքին՝  
Անմահութեան կ'առաջնորդէ ամէն մարդ,  
Երբոր կ'երգէ Պօզասի մէջ սենդազին՝

L'amour c'est l'esperance

L'amour c'est l'avenir...

10 Յունուար 1908

## ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ ՄԸ

Կ'ըսես ինձի յանախ, Տիկին, քէ կեղծ են  
Ի՛նչ ֆերթուած որ ունիմ ֆեզի ուղղուած.

« Արդէն, կ'ըսես, շատեր քմայք կը կարծեն  
՝ Բանաստեղծի յղացումներդ մթամած :

՝ Ջգացումներդ գրիչին միշտ կը զոհես,  
՝ Եւ կամ գիտեր ընելու խենք սենչանքին.  
՝ Համբաւի մը ետեւէն է որ կարծես  
՝ Կը վազես լոկ այսպէս շնչհաս, մայեզին :

՝ Քեզի համար սերը լեռն է բարձրաբերձ,  
՝ Ուր ներշնչում-ծաղիկները կը փրփին.  
՝ Ի՞նչպէս կ'ըլլայ որ ասելով մեզ հանդերձ,  
՝ Նորէն կ'ինով միշտ կ'զբաղիս հոգելին » :



Կնուքինն է զոր ես կ'ասեմ սիրաբար  
Իր միամիտ երազներուն մէջ փխրուն.  
Կը կասկածիմ իրմէ, գիտե՛ս, անդադար,  
Ու չեմ հասար իր պշրանոյշ խօսներուն :

Չհասկցուած բեւեռացիքն է ան միտ,  
Անձանօթին հրապոյրովը առ ի,  
Ինքնախար, մեղկ արձանացումն ամբարիտ,  
Որ ցոյփին սակ հեմարտութեան կը հալի :

Ներկայութեանդ զգլխանովը գինով  
Վայրկեաններն է զոր կը գգուեմ հոգիէս.  
Երբ կը մեկնիմ հովէդ, սիկին, ծայտելով  
Միտ կը կրկնեմ.— «Ան ալ կին չէ վերջապէս...» :

Գուն ալ կին չես վերջապէս, թոյլ, հողմադարձ,  
Երբեմն անկեղծ, մերթ անմրկաս ու թերի,  
Եւ վախկութեան նոյն ճաղախով քրժուած.  
Նայուածներէդ սարսամութիւն կը թորի :

Կարծես թէ դուն իսկ վստահ չես ինքզինքիդ.  
Թեթեւ, անունչ իրերուն պէս բնութեան  
Ազգուերո՞ւ պատրաստակամ քու հոգիդ  
Մեծ ու մերու շուրջ կը դառնայ յաւիտեան :

Թանգարանի պէս է սիրքդ որ անգոյն  
Բիրտ, անորո՞ւ զգացումներ կան անես.  
Մեծ սէր, մեծ կիրք չես ունեցած երբեք դուն,  
Բայց թէ ինչն կը սիրուիս,— ո՞ն, ան գիտես :

14 Յուլիս 1906

## Գ Ա Ր Մ Է Ն

Ա՛հ, Գարմէնին երգը դարձեալ այս գիշեր  
Ականջներուս մէջ անդադար կը բզզայ.  
Բնաւ ուրիշ կայտառդ երգ մը չեմ յիշեր,  
Որ զիս այսքան հետապնդէ անխնայ :

Կը կախաւ միտքիս մէջ կինը յայրաս,  
Պոռտակարկաւ ու հետեսխիսիկ ձեպերով,  
Բամբիւններուն շունկոցին մէջ զուարթ,  
Իր ազդրերուն կորուսիւնը ցոյց տալով :

Եւ ոտներուն շարժումը մեղի, ներդաշնակ  
Պոռտակարկաւ նայուածքին հետ խօսակին  
Կը գրգռուեն կիրքին խանդը շարունակ :

Սիրախամէտ անյագ, անկուտ Գարմէնին  
Համբոյրներու կայրասօնն է այս գիշեր.  
Ա՛հ այդ երգին պէս պազօտ երգ չեմ յիշեր :

15 Մարտ 1906

## ՏԻԿԻՆԸ ԿԸ ՀԱԳՈՒԻ...

Արեւէն լոյս շամանդաղներ կը սուզուին,  
Ոսկեման, նուրբ վիժակներուն մէջէն լայն,  
Յետոյ ծիլ ծիլ գետին կ'իյնան միասին  
Սնդուսելով օրոցները պարսկական :

Մրանին մէջ կ'ըսպասեմ ես էու գալուդ,  
Ով երէկուան հրնուճանքս անուշ, անբասուեր,  
Յաւերժական քաղցրութիւնըդ երկնալուրք  
Մըրութեան պէս աչքերուս մէջ կը հոսէր :

Դեռ ներս չես գար, օհ, կը հագուիս դուն, 'նինէ'ք  
Արդուզարդիդ նուիրում ես, վստահ եմ.  
Ես կը-խորհիմ միսիդ վրայ հեշտաւէս,  
Դուն ըստօրէլ կը ջանաս զայն ծայտդեմ :

Եկո՛ւր որ ես պարուեմ քամ մարմինիդ  
Շուշանաքոյր մերկութիւնըդ, խելայե՛ղ,  
Հիացումիս այգազգեսին մէջ՝ վրճիս  
Փաթեմ լա՛ջբըդ եւ ուսերդ ալ վազդագեղ :

Ու նարմանդեմ նայումսներովրս բոյոր,  
Մուսններդ փոլածածկեմ մարմարէ,  
Իմ երազէս եւ սեկչանէս շաս աղուոր,  
Բազուկս այ թո՛ղ փափուկ մէջրդ կամարէ :

Ձփակ չուզեր, իմ նախանձրս կասաղի  
Կը վահանէ արդէն կուրծքրդ,— զոյգ եղեմ,—  
Եւ նրբագայս մասներուդ շուրջ այ պիտի  
Երանութեան արցունքներս զեփեղեմ,

Մասնիներու վառող շարքի մը պէս կուռ :  
Ո՛վ երէկուան հրճուանս անուշ, մարտուն,  
Խուցրդ ձգէ՛ եւ սա սրահը եկո՛ւր,  
Ի՛նչ պշտաւէ, ի՛նչ անգութ ես եղեր դուն :

Որքան հագուիս պարսպ բան է, միշտ պարսպ,  
Քեզ միտնովրս մեկացուցած եմ սիրեր,  
Ու ցանկութիւնս, զգացումներս հրասպ  
Վրայ ժանեակ, փոյ կամ շղարշ չեն փնտեր :

2 Ապրիլ 1908

## ՍԻՐԱՅԻՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆՍ

Միշտ ես պիտի նախընտրեմ թեթեւ սէրը՝ լուրջ սէրէն,  
Սոսանց հոգի, նախանձի, առանց վիշտի մթաւփոյ.  
Սնասնական սեր մը որ թէ՛ հեշտանն է ապօրէն,  
Եւ թէ յախրամքը վայրապ, տիրացուէն վերջ եկող :

Փախիւական իննասանց տեսութիւնով մը անզէն  
Ես այս զիշտ հրճուանով կը բզբտեմ գիրքերուս  
Սյն մասերը բազմաթիւ, որոնք սէրը երգած են,  
Մա՛տուր, անխառն, նւարիտ սէրը աննիւթ ու անյոյս :

Իմ սոյնիկ, բարբառս խառնուածովս անարիւն  
Կը տեսնեմ թէ չարօրէն, բայց բրածուն անգիտակ,  
Մճածումներս կը ցուէին,— թիթեռնիկներ ապարդիւն,  
Չորս չեմ կրնար բանել սալ թուղթին վրայ սա ներմակ... :

Ո՛հ, մեր պաշտած կիները, յանցանք չուրին շոս անգամ...  
Մեր անիրաւ նախանձն է կաւարահոծ, անաւօս,  
Չլախաւոր, յուտեստ, իր ձեւերովն անբզգամ,  
Որ կ'ամպոտէ ինչ որ կայ պաշտումին մէջ արեւոս :

Միտես ես պիտի նախընտրեմ թեթեւ սերը լուրջ սերէն.  
 Համբոյրները պատրուկ են, երգումներն ալ անվաւեր,  
 Անանական կիրքերուն երջանկութիւնն ապօրէն,  
 Ձը խաբուելուն կասկածը գոնէ միտքս չը քանցեր :

Յ Ապրիլ 1908

## Հ Ր Ա Ի Է Ր Ը

Իրեկայքէն վերջ, երբ ան կը մեկնէր,  
 Գեղանի կին մը, սանդուղներուն սակ  
 Ձինքը իր տունը հրաւիրէր էր,  
 Ձեռքի խոսմանայից սեղմումով մը քամ :

Ամբողջ շաբթուան ընթացքին անել՝  
 Ամէն մէկ վայրկեան դարեր թուեցան.  
 Օր մը վերջապէս գնաց այցելել  
 Կնոջ՝ որ շուտով հրմայած էր գայն :

Դէմ դիմաց նստած՝ դիտեցին զիրար.  
 Կինը՝ անհանգստ, սիրայրէն դողող,  
 Երիտասարդը արբիւ ու ջրլար,  
 Պատրաստ իյնալու ոտքին սակ կնոջ :

Սենեակին հաւանոյ բոյրերուն ծածան  
 Ու լուրբեանը մեղակցութիւնով,  
 Միտքով իրարու պահ մը սիրացան,  
 Անձնասուր կամփին, հեռանկէն զինով :

Երիտասարդը դեռ կը կասկածէր,  
Արդե՞ծք. քերես ալ պարկեօս կին էր ան,  
Երկուքն ալ կիրքի գոռ փոքորիկներ,  
Երկուքն ալ երկչոս զոներ ցանկութեան :

Ոչ իսկ սիրային աղօթք մը քերես,  
Երիտասարդը՝ սարսրուն համակ,  
Կինն ալ պոսիւիւն զրանին էտու,  
Տարփանքի ծարաւ, բայց անհամարձակ :

Տ Մայիս 1908

## ԻՆԿԱՍՏ ԱՂԶԿԱՆ ՄԸ

Այսօր նորէն փողոցին մէջ եեզ տեսայ,  
Ու կուտութեանդ մանր լացի դառնօրէն.  
Ա՛հ, արհաւիրք... աղջիկ չես ալ դուն հիմայ,  
Թէեւ ճաշեր եեզ դեռ «օրիորդ» կ'անուանեն :

Ամբողջ տարի մը չ'երեւցար դուն բնաւ,  
Քու դժնդակ մեղքիդ ցար կողիդ մէջ.  
Պոռնկացայս իգութիւնդ ձաճացաւ,  
Աղսոս նիւթին խնկարկոււմէն սնամէջ :

Մէյլանի բոքը ակնաւարքը յորդալառ,  
Ճառագայթող գեղեցկութեանդ զարդն էին.  
Աւելիին դուն տենչայիր զազաբար,  
Եւ պառկեցար երազներով ոսկեծին :

Ու վաւառոս, անուժ, պագոս ծերունին,  
Երբ վայելեց մարմնիդ հեշտանքը առաս,  
Երբ պսրցուց սուրբիդ վրայ կարճային  
Իր դողդոջուն նիհար մասները յայրաս,

Եւ երբ, աւանդ, գրպանեցիր ծպօրէն,  
Փոխարժէքը իրանապաս վանառփիդ,  
Քու պղծութեան անկողինը բաւեղէն,  
Գերեզմանը եղաւ կոյսի պատիւիդ :

Գլխուդ մազէ ողկոյզները թափանցիկ,  
Գլխարկիդ սակ խոնուած էն, խոպոպուած,  
Եւ դէմքիդ բանձը ֆոյին ներքեւ, գեղեցիկ,  
Միտք ազուր ես, միտք հմայիչ, բայց ասուած :

Սեւե՛ր նազիր ներմակի սեղ հէ՛ք էակ,  
Ու սակիէ կուռփին առջեւ քրտօրէն  
Երկրպագէ՛ երեք անգամ, գլխահակ,  
Ա՛ն է հեզի բարձրացրնողը նորէն :

19 Փետր. 1909

## ԿՈՅՍ ՊՈՌՆԻԿԸ

Pour tous et pour personne.

BAUDELAIRE

Խլեակներ կամփի նաւարելումին,—  
Չոհներ շնս ունիս, զոհե՛ր արտախոց.  
Կոյս ես, բայց պոռնիկ, դեռ հրապոյրին  
Թոյնը կը հեղուս, ո՛վ գեղանի օձ,  
Մե՛խը բողանոց :

Եւային պչրոս ու բուխ բռնուհին,  
Հոսուրտացեր են քեզ, հրաւազօ՛ձ,  
Առանց ծրծեյու բուրումնոյ անգիւն,  
Մարէ՛ հրայրփիդ ջահերն սկեզօձ,  
Մե՛խը բողանոց :

Ի՞նչ ես, հիվ ես դուն... կը խնդաս կրկին...  
Գեւ քէ հրեւսակ, մքուքիւն քէ բոց,  
Հրէ՛ս, առեղծուած, աղջիկ հանրակին,  
Քու շնորհներովդ քարս, եղերակո՞ձ,  
Մե՛խը բողանոց :

Հեռուէն իսկ մեծ կուռքեր կիրքին,  
 Ոնձնասուր չեղած դեռ մարմնիդ անգործ,  
 Վառասուրբեանդ առջեւ կը կրին.  
 Յանկուրթեան ծաղկիդ թերթերը դեռ գոց,  
 Մտիւր բոզանց :

Գնձ աղսն եղիր, սիղմը պատիւին,  
 Ու քաշկրասուէ՛ր փողոցէ փողոց,  
 Եւ կամ, որպէս զի, զոմերդ փոխուին,  
 Կոչումիդ զնձ նուիրէ անխոց,  
 Մտիւր բոզանց :

13 Մարտ 1909

## Հ Ր Ա Շ Ա Լ Ի Ք

Դեռ ետեւեղ կը դիտեմ հեզ...  
 Այնքան փափուկ, սեղանաբաւ էր  
 Կը գտնեմ հեզ որ չեմ կարծեր  
 Թէ իրական աղջիկ մըն էս :

Ծաղիկուն մէջ ըզգեսնեռուդ,  
 Գեմքիդ անուշ գիծերուն ճակ  
 Վհուկին պէս անյիւտակ  
 Ի՛նչ գաղտնիքներ պահած էս մութ :

Հրաւճեռուն Լ՛ն վերջինն էս.  
 Գեղեցկուրթեան գլուխ գործոց.  
 Հրեւեակի երեսգոծ  
 Թերթերդ մը եմ, եթէ կին չես :

Ասրի՛ն նուրբ նկարներէն  
 Մէկն էս քեռես որ կտաւ ին  
 Վըրայէն խոյս տարով կրկին,  
 Կը պսքսիս ան խուրթէն :

30 Մայիս 1909

## ԱՐԵՒԵԼԵԱՆ ՏԱՐՓՈՂԱՆՔ

Արեւսեան երգերուս յեղյեղուէն յափրացած,  
Ա՛յ-ասեցն է որ երգեմ ձեր հմայքներն անբափանց,  
Հեռածորան սափորներ, լեպեան յայրաս աղջիկներ,  
Տարաշխարհիկ կիբերու զանձարաններ՝ ցանկաբեր :

Յայգազուարն ձեր մարմնին գեղաբանդակ զիծերուն  
Թո՛ղ խնկարկեմ ա՛յ այսօր իմ ըզձանճներս սարսուռուն,  
Արեւելեան սաղերու սարփողանճովն ապստով,  
Իրանական զգուանճնուղ զեղխութիւնը օծելով :

Պէ՛սք է շոյեմ զէք. աւա՛ղ, քեւերովր երազին  
Մարգարէին եղեմներն՝ ձեր լանջին վրայ կաթնայլն,  
Պէ՛սք է միսնով սիրանամ հրապոյրին ձեր բաբուն  
Պէ՛սք է ծխեմ հիացումս ձեր մարմնագեղ ձեւերուն :

Օ՛հ, դէմերնիդ մի բանամ, Արեւելի Պերնանճն էք,  
Քօղարկուած վայելի խորհուրդներն էք անձկաբեկ,  
Ձեր անձանօք Իզուրեան երանութիւնը վնիս,  
Ձեր խանդաբորբ սուտեր պսքսցուցէ՛ք շուրդինիդ :

## ԱՄՕԹԻԱՍՈՈՒԹԻՒՆ

Մեծ կղզիի տունը՝ ուր կ'ապրէի ես այն օրերն  
 Ամսի մը հետ՝ որուն կը պահպանէր նո՛յն շալէն,  
 Յիշատակի համբայէն կ'երթամ յանախ ես լալէն,  
 Իմ հիացումս ծրխելու Պարկեշուքեան Տահարինն :

Կիներ քամ էր ու աղուոր, մրգասան մը կը բուրեր,  
 Աստուածուհի մը կարծես մեհեանէ մը խոյս տուած,  
 Ու բարձրօրէն խռովիչ Իգուրիւնը ամօրխած,  
 Անկարելիք հայցումին, մարմարակետք, անհարբեր :

Թոյլ, այսահար հոգիիս ձանձուրեանէն դողողչուն  
 Օր մը կանուխ տուն գացի հիւանդ ջիղերս մեղմելու,  
 Բնայներուս խաղալիք, վայրագ կամփիս ալ հըլու.  
 Գիտէի որ ո՛չ ոք հուն պիտի ըլլար այդ պահուն :

Գուռք բացի, ներս մտայ : Աէգ սիրունիս պտոյտի  
 Կ'երթար երբեմն առանձին : Ո՛չ մէկ շրտուկ հեռադարձ :  
 Լոգարանը վայելելու պէտքն զգացի ես յանկարծ :



Ի՛նչ արբանուքիւն, ի՛նչ ցնորք, ի՛նչ մոգութիւն կախարհի...:

Կնոջ մարմնին անբոխ շուշանք մե՛րկ կը ծաղկէր  
 Չբցայսփին զակ ոսկեգոծ. յորդանոսան ու անվերջ.  
 Ի՛նչ զեղխութիւն գիծերու, սարսուռներու ինչ վայրէն,  
 Մոլեգնութեան մըրթիկ՝ որ մարմնիս մէջ կը ծագէր :

Երկվայրկեանն մը ու ամբողջ դիտած էի խանդովին :  
 Մազերուն յորձքը առաս զանալիծած՝ ուսերէն.  
 Մինչեւ բումբը կ'երկարէր. ու կուրծքերը պիւրկօրէն  
 Ալիքներու պէս ուռած՝ կարծես պիտի պայթէին :

Բագուկներուն նըբագիծ պիտեհեռումը ազուր,  
 Ողորկութիւնն անբասուէր սրունքներուն կաթնագոյն...  
 Եւ աչքերուս դէմ անս վարագոյրը մազերուն  
 Կը մտուէր արձանին մեղկութիւնը վիրաւոր :

Անակնկալ իմ այցէս դառնանալով խոհաւոր կին՝  
 Անոր մէջ ես զգացի շիկնութիւնը նախասուած.  
 Բռնաբարունն աչքերուս, իրացումը նեւսաբազձ,  
 Անիրական վայելքը րնդնումարուած սեսիլին:

Յաջորդ օրը կերպով մը հասկցուցին որ մեկնիմ...  
 Շիկնոս կիներ չէր ուզէր իր տունին մէջ սլ սեւեթի  
 Մէկը որ իր ներանոս մեղկութիւնը անընթեյ  
 Տեսած, նանչցած էր երէկ, նայուածով մը մտերիմ:

Մինչեւ այսօր կը յիշեմ արձանացումն անրոգայ,  
 Ու վիրաւոր կարագի նեծքը զոր ես լրսեցի...:

Ո՞վ անբոսգիւս բնութիւն, հպարտութիւն կանացի,  
 Ետեացո՛ւմ անօտափ, փետեկտուած ակամայ :



Ներէ՛, Տիկին, որ գրնէ ասուածացրնեմ քեզի,  
 Ինչ վեհութեանդ նուիրուած այս քերութեամբ անմահ :

4 Ապրիլ 1910



Ձեզի կեանք սուղ ձայնը կը խօսի,  
 Ո՛վ վայրկեաններուս հմայքը կիսի.—  
 Երբ կը նկարուիք բուրբերուն վրայ,  
 Հրնուանք մը կ'ըզզամ երգասիրմայ.  
 Վարանջութեան հոգ չունիմ անձուկ,  
 Ի՛նչ փոյր երէկը կամ վաղը ծածուկ,  
 Ջիզերուս խայտանքն ու երգը անյուր,  
 Ձեր դաշնութեան մէջ կ'իտեանան լուս,  
 Կը սանիք քեքե քեւերնուդ վրան,  
 Քերթողին ժամերն անամպ կամ լալկան,  
 Բանաստեղծութան բարեկամներուն,  
 Յանախ գեղապատս, երբեմն ալ ներուան,  
 Որոնք կը սրբեն փայփայել կեանքին  
 Բուրբական սեպիւններն անգին,  
 Հաղորդակցութեան մէջ դիմ ինձի.  
 Ս.մէն անունց հեռ, գորքս սրեցի,  
 Սրդ անունց տարէ՛ք հաւաստիքն անհունց,  
 Իմ բանաստեղծի գգացումներուն:

**I Բանասեղծից Սիրք**

Բանասեղծից Սիրք

0

**II Կարմիր Լարեր**

Նահասակներուն

10

Հեղեղ

21

Ռոզիկներ

23

Յեղիս ապագան

27

Ձիւնից

31

Կարմիր երազը

33

Այդ օրէնքը

37

**III Արցունքներ**

Պուստային արցունքները

40

Եղիային արցունքները

47

**IV Սարուսներ**

Լացողները

51

Վիլանէլ

53

Անձկութիւն

55

Ալեկոծութիւն

57

Մարապիտները

59

Լացող ազգիկը

61

Վարդերուն հեկեաքը

65

Ծաղիկներուն բազումը

67

Պատուած սիրասուն

69

Գառնութիւն

71

Տիեզերական

73

Անա սիրեն անոր...

75

Մարդկային

77

Ոճիւր

79

## V Մտերիմ Պատեր

Շաղկ մը կ'արքնամ	83
Հոգի՛ն...	85
Կարօս	87
Մասներդ	89
Այներդ	91
Ներկա հայրերդ	93
Պատասխանս	95
Հնչեակ	97
Վեզ հեռուէն	99
Հրդեհ	101

## VI Աւստրիկ Երգեր

Միայն եղի	105
Անտուակ սեպիլ	107
Լինա Վանսեր-Նուր	109
Խոստովանութիւն մը	111
Քարմէն	113
Տիկինը կը հագուի	115
Սիրային փիլիսոփայութիւնս	117
Հրաւեր	119
Ինկած աղջիկ մը	121
Կոյս-Պոռնիկը	123
Հրաշալիք	125
Արեւելեան սարփողանք	127
Ամօրթածութիւն	129

## Վերջումներու

133



≡ ԳԻՆ 6 ՂԲՇ. ≡

Հրասարակիչ-Տպագրիչ  
ՕՆՆԻԿ ԲԱՐՍԵՂԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ  
ՂԱՆԱԹԻԱ - Կ, ԳՈՒԽՍ



15837

2013

